

NAVASART

ORGANO DE LA U. G. ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ. Մ. Լ. Մ.-Ի

ԴԵԿԱՏԵՐԵՐ 1956

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայաստան եւ Քրիստոնէութիւն	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	1
Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԻՆ Ա.-ի Քարոզը		3
Յարգանքի եւ զնահատանքի ցոյց մը ի պատիւ		
Տիար Արմէն Պերկամալիի	ՏԵՂԵԿԱՏՈՒ	10
16-րդնդիմպիականի պատրաստութիւնները		
Մելպուրնի 16-րդ միջազգային ողիմպիականը	Կ.ՇԱՀԻՆԵԱՆ	15
Մառը	Մ. ԶԱՐԻՖԵԱՆ	20
Տիկ. է. Ռ. Մեխիայի Ակարահանդէար	Հ. ՍՏԵՓԱՆԵԱՆ	21
Նուէր մը Հայ Կեդրոնին	Ն. Մ.	22
Սկասաւական խաղեր	Մ. ԵԱՆԾԳԵԱՆ	23
La Cultura Armenia	EDITORIAL	25
"Navasart", Diario en una Revista		28
El Espíritu de los Juegos Olímpicos	R. M.	31
Murió la Atleta Mildred Didrickson Zaharias		33
La Nación Armenia	A. TCHOBANIAN	34
Trovadores Armenios		36
Temperancia		37
Mesa Directiva de la U.G.A. y Simpático Acto		38

REGISTRO NACIONAL DE LA PROPIEDAD INTELECTUAL № 496917



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

Հ. Մ. Ը. Մ. Ի.

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 43 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1956 ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԻՄ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԻ ՔՐԻՈՏՈՆԵԼՈՒԹԻՒՆ

Քրիստոնեայ աշխարհը այս տարի եւս ցնծութեամբ եւ կրօնական վայելչութեամբ կը տօնէ Ծնունդը մանուկի մը, որ սահմանուած էր Աստուածանալու:

Ս. Աւանդունիւնը կ'ըսէ, որ Ան Աստուած էր եւ մարդկայնացաւ եւ մարդ էր որ Աստուածացաւ: Խոնարհ իր ծագումով, աւելի քան խոնարհ եղաւ իր ծնունդը:

Մեղաւոր աշխարհը հազիւ զինք ընդունեց մսուրի մը անկիւնը, ուր կենդանիներու չունչովը տաքցուց իր մարմինը:

Եկած էր կռուելու աշխարհի դէմ, անկէ բառնալու մեղքը: Մարդոց համար իջած էր երկիրը:

Իր ծնունդը, կարձ կեանքը եւ դաժան մահը մինչեւ հիմա ալ կը յուզեն մեզ, արցունքներ խլելով մեր աշքերէն, ինչպէս պիտի ըսէր իր նշանաւոր կենսագիրը:

Իմաստուններու վկայութեամբ, թէեւ չկրցաւ ամբողջապէս նուանել աշխարհը, բայց անկէ պարտուած ալ չմեռաւ, որովհետեւ դեռ գոյութիւն ունի Զարը եւ իրմով գոյ է նաեւ Բարին:

Սակայն, ա'յն ինչ որ կրցաւ ընել իր առասպելական ծնունդով, վիպական կեանքով եւ տառապալից մահով, գերմարդկային է, չըսելու համար Աստուածային: Իր գաափարներով, խօսքով եւ գործքով Ան ապացոյց տուաւ թէ կարելի է մեղքի մէջ ապրիլ եւ չմեղանչել. ու հաստատեց նաեւ որ կարելի է մարդ ըլլալ ու հասնիլ Աստուածային կատարելութեան:

ԱՌԱՅՈՒԹՅԱՆ աշխարհի մէջ ստեղծեց բարոյական կայսրու-

L. Պ-ԱՅՐԱ ԾԻՐ

Digitized by Տ Յ - Յ + A.R.A.R. @

թիւն մը, մարդը ուղղակիօրէն յարաբերութեան մէջ գնելով Աստուծոյ հետ:

Անզէն եւ անբանակ եկաւ, կռուելու համար սպառագէն եւ կարծրացեալ հեթանոսութեան դէմ: Իր զէնքերն էին՝ սէր, հաշտութիւն եւ խաղաղութիւն:

Աստուածային չնորհքներով օժառուած այս հրաշք մանուկը տեսաւ եւ բմբռնեց, որ մարդը, ուղեկորոյս, անձար եւ անմխիթար, Աստուած որոնման մէջ է եւ զայն չէ կարող գտնել:

Աստուած մը, որ րլլայ իմաստուն, բարի, գթառատ եւ հայր միաժամանակ բոլոր արարածներուն, եւ ոչ թէ այնպէս դաժան եւ վրէժխնդիր ինչպէս ԵՀՈՎԱՆ, բութ, անիմաստ եւ արիւնախում որպէս Եղիպտոսի, Յունաստանի եւ Հռոմի չաստուածները:

Կեանքի բոլոր հարցերուն պարզ եւ որոշ պատասխան տուաւ եւ արժէքաւորեց մարդը իբրեւ առանցքը տիեզերքի:

Ամէն բանի մէջ համադրելով Աստուածայինը եւ մարդկային՝ մարդուն ներջնչեց յոյս, հաւատք եւ սէր՝ տանելի դարձնելու համար այս գժնդակ անցաւորը:

Իր հիմնած կրօնը, Աստուածային եւ մարդկային բարձրագոյն սկզբունքներով, եղաւ ամենէն կատարելագործուած կենսածեւր, որ զուգադրեց հեթանոսական անիմաստ եւ բարբարոս ապրելակերպին:

Բոլոր կրօններու մէջ քրիստոնէութիւնը նոր յայտնութիւն մր եղաւ, որովհետեւ Այս կրցաւ ներդաշնակել եւ մէկ յայտարարի բերել մինչ այդ գոյութիւն ունեցած մարդկային իմացական եւ բարոյական բարձր սկզբունքները, կեանքը իմաստաւորելով յաւերժութեամբ:

Հեթանոս Հայաստանը առաջիններէն եղաւ, որ յարեցաւ այս նոր կրօնին, որ միանգամայն համապատասխան էր իր հոգեկան, բարոյական եւ իմացական հասունութեան եւ կառոյցին:

Որեւէ երկրէ աւելի, Հայաստանն էր որ արմատապէս կործանեց հեթանոսական կարգ ու սարքը, անոր փլատակներուն վրայ հիմնելով նոր կրօն եւ նոր եկեղեցի: Այս հարուածական յեղաշրջումը, որ տեղի ունեցաւ նուազ նիւթական եւ բարոյական կորուստներով, պարտական ենք մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորչին, որ կը մնայ իբրեւ բացառիկ դէմք կրօնական բոլոր բարենորոգիչներու մէջ, եւ կարելի է ըսել բոլոր ժամանակներու համար: Օրինակ, Լիւթերը Գերմանիոյ եւ Եան Հիւսը Գեիոյ մէջ կուգան անկէ 1200 տարի յետոյ, այն ալ ոչ իբրեւ արմատական բարենորոգիչներ, այլ ծիսական եւ դաւանաբանական ախոյեաններ՝ Քրիստոնէական եկեղեցին ժողովրդավար դարձնելու համար:

իսկ մեր եկեղեցին, առաջին իսկ օրէն, արդէն գրուած էր ինք-նավար, ժողովրդավար եւ լայնախորհ սկզբունքներու վրայ:

Աւելի յետոյ Քրիստոնէութեան ծանր տուրք վճարած ենք, զայն ամէն գնով հաստատուն պահելու համար:

Քրիստոնէութիւնը մեզ մօտ հոգեբանօրէն հայացաւ եւ բր-նաւ պատահական չէ, որ ամէն մէկ հայ հպարտութեամբ ինք-դինք Հայ-Քրիստոնեայ կը կոչէ:

Մեր մօտ ազգութեան եւ Քրիստոնէական գաղափարները նոյնացած կը տեսնենք: Հնուց ի վեր:

Այս հետեւողութեամբ, ամէն մէկ ժողովուրդ, որ քրիստոն-եայ է, անպայման հայանման մի բան է, կամ հայ եղբայր է: Սկզբունք մը, որ կը բխի գերազանցապէս քրիստոնէական կրօն-քէն եւ գաւանանքէն:

Աւելորդ չէ⁹ յիշել, որ Հայաստանը եղած է ամենէն կորովի ախոյեանը Քրիստոնէութեան, որուն համար առատ արիւն թա-փած է խաւարակուռ Ասիոյ մէջ:

Իսկ վա՞րձքր... Անվարձք եղած է մեր նուիրումը մեր կրօն-քին եւ եկեղեցին: Ու բնաւ չենք զղջար: Միայն ցաւ կը զգանք, որ մեզ շրջապատող քրիստոնեայ ազգերը երրեք չկրցին գնահա-տել Հայաստանի քաղաքական եւ կրօնական դերը: Ու աւելի վիշտ կը զգանք, որ անոնք ձեւապաշտօրէն միայն քրիստոնեայ են, իսկ իրականօրէն մնացած են նախկին բարբարոս հեթանոսներ, ըն-ջաքաղ, շահամոլ եւ անդգամ: Այլապէս, վաղուց արդէն տար-բեր սիխար ըլլար Հայաստանի քաղաքական վիճակը:

Ժամանակակից քրիստոնէութիւնը, դժբախտաբար, շատ բան կորսնցուցած է իր նախկին հմայքէն:

Սիրոյ, խաղաղութեան, հաշտութեան եւ եղբայրութեան որբազն սկզբունքները այլեւս աժան ապրանք են, որոնք շուկայ կը հանուի ի գին տակառ մը նաւթի:

Հայաստանը հաւատարիմ է իր կրօնքին, իր հաւատալիքնե-րուն, իր հիմնած եկեղեցին, եւ հաւատքով կը նայի իր լուսա-պայծառ ապագային:

Ու դարձեալ, մեր խօսքը նոր սերունդին ուղղելով, հպար-տութեամբ կ'ըսենք, որ մեր նախնիքը, շուրջհազար եօթը հարիւր տարի առաջ, իմացապէս այնքա՞ն բարձր եւ բարոյապէս այնքա՞ն մեծ եղած են, որ կրցած են որդեգրել կրօնք մը, որ Աստուածը կը մարդկայնացնէ եւ մարդը կ'աստուածացնէ, զանոնք գնելով հայ-րական եւ որդիական յարաբերութեան մէջ, կեանքը դարձնելով դրաւիչ եւ մխիթարական:

**ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՆՈՐԻՆ Ս· ՕԾՈՒԹԻՒՆ Տ· Տ· ՎԱԶԳԵՆ Ա· Ի ՔԱՐՈԶԸ**

(Խօսուած Մայր Տահարիթ մէջ, 1956 քուտականի, Ցուլիս 15-ի Կիրակի)

“Եկեւ իմ, Աստուած, ապաւէն եւ տեղի ամուր կեցուցանել զիս, հաստատութիւն իմ եւ ապաւէն իմ Դու ես”:

Սիրելի հաւատացեալ ժողովուրդ,

Այսօր, երբ կը լրանան հինգ տարիները մեր եպիսկոպոսական ձեռնադրութեան, մեր շրթները գուհութեան աղօթք կը կարդան առ ամենակալ Աստուած, աղերսելով, որ իւր անչափ ողորմութեամբ մեզ ապաւէն եւ հաստատութիւն հանդիսանայ նաև այսուհետեւ, մեր սուրբ գործի ճամբառ վրայ:

Խոր յուզումով է, որ կը յիշեմ այն օրը (1951), երբ երջանկայիշատակ Գէորգ Զ. Հանգուցեալ Հայրապետին առջեւ ծունկի եկան Հայ Եկեղեցւոյ հինգ վարդապետներ, իրենց գլուխը ունենալով Սրոյ Երուատղէմայ Պատրիարքական Տեղիք Արքեպիսկոպոս Տէրտիւրեանը եւ բոլորը ուխտեցին անձնութիւնութեամբ եւ հաւատարմութեամբ ծառայելու Ս. Եկեղեցին, Մայր Աթոռին եւ հաւատացեալ ժողովուրդին: Այդ ուխտը կատարողներէն մին ալ մենք էինք, իրեւ առաջնորդ թեմին հայոց Ռումանիոյ:

Այսօր, մեր եպիսկոպոսական ձեռնադրութեան հինգերորդ տարեկիցին, մեր մէջ չէ, աւաղ, մեր մէծագործ Գէորգ Զ. Կաթողիկոսը եւ Անոր Հայրապետական գաւազանը յանձնուած է Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդին:

Աստուած գիտէ, զիտեն եւ մարդիկ, թէ մենք շատ հեռու էինք այս Ս. Աթոռին մօտենալու մտածումէն, եւ ամէն բան փորձեցինք, որպէսզի այս ծանր լուծը չիջնէ մեր տկար ուսերուն վրայ: Եւ ասկայն եկաւ պահ մը, երբ ընդդիմանալ եւ Հրաժարիկ համազօր պիտի ըլլար դասալքութեան, եւ դրժան պիտի ըլլայինք մեր ուխտը Եկեղեցին ծառայելու: Այսպէս է, որ մեր անձը յանձնեցինք Տիրոջ, կրկնելով մեծ սաղմուկերզուին խօսքը՝ «Արա ընդ ծառայի քում, Տէր, լսա ողորմութեան քում»:

Եթէ կ'ուզէք, ոստում մըն է այս մեզ համար, դէպի անծանօթը: Քաջ գիտենալով այն բազում զժուարութիւնները, որ կ'ալեկոծէին մեր Ս. Եկեղեցւոյ կեանք, յստակօրէն կը զգայինք, թէ ինչպէս երկիւլին Ժիրանները կը սպաննային թափանցել եւ հետզէետէ պլուխի մեր մտքին ու Հոգիին բոլոր ծալքերուն: Եւ ասկայն, ով զարմանք, շատ ժամանակ չշանցած, տեսանք, թէ անծանօթը տակաւ կը լուսաւորուի, եւ կարծես մեր առջեւէն քալող, անտեսնելի ուժ մը կը բանայ «գոները Աստուծոյ ողորմութեան»:

Կան մեր կեանքին մէջ պատահարներ, երեւոյթներ, որոնք «անիմանալի են ի մեզ եւ վեր քան զմեզ»: Մենք կը հաւատանք աստուածային նախախնամութեան: «Օրհնեալ ես Դու, Տէր Աստուած հարցն մերոց»:

Իրաւ է, սիրելի հաւատացեալ ժողովուրդ Հայոց, ոչ երազ է եւ ոչ ալ պատրանք, թէ մեր օրերուն սկսան բացուիլ ողորմութեան դռները ի շինութիւն Ս. Եկեղեցւոյ եւ ի պայծառութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի:

Այս Ս. Տաճարը հիմնող, ինքը Մխածինը, Տէրը եւ Փրկիչը մեր, լսած է մեր բոլորին աղօթքները եւ իր փրկարար Աջը երկարած է մեղի: Եւ Ան պիտի հովուէ, պիտի առաջնորդէ զմեզ: «Ի Քեզ, Տէր, յուսացայ, մի ամաչեցից յալիտեան»:

Մեր օրերուն կը պայծառակերպուի մեր Ս. Եկեղեցին: Հաւատքը կը վե-

րածնի, հոգիները կը մակնանան, Քրիստոսի Ս. Աւետարանը նոր ջերմութեամբ եւ քաղաքութեամբ կը լիցնէ բոլոր դատարկ սրտերը: Լոյս, պայծառ լոյս կ'իշնէ Հայաստանեաց վրայ «մերոյ լուսաւորութեան վերակացու» մեծ Լուսաւորչի անմար կամ թեղին:

Երանի թէ կարենայինք ճիշտ հասկնալ եւ տեսնել այդ իմանալի լոյսը, որ սկսած է ցաթիլ, եւ մենք մեր ձեռքով լայն բանայինք մեր հոգիներու լուսամուսները, աւելի շուտ եւ աւելի լիութեամբ ընդունելու համար զայն:

Մեր լաւատեսութիւնը, մեր համոզումը թէ, կը պայծառակերպի Ս. Եկեղեցին՝ կը բիսի նախ մեր ներքին ապրումէն ու կը հիմնուի այն հաւատքի զգացումին վրայ, որ առաքելական դարը յիշեցնող թափով եւ ջերմութեամբ սկսած է բորբոքել մեր ժողովուրդի լայն զանգուածներու հոգիները:

Այս մենք յատակօրչէն կը տեսնենք ճշմարտութիւնը այն սրբազն սիրոյ եւ հաւատարմութեան, որով տողորուած է մեր Ալգոր թէ այստեղ, թէ Սփիւռքի մէջ, դէպի իր սուրբ հաւատքի կեղրոն՝ անշէջ Լուսոյ Խորան Ս. Էջիածիածինը:

Այստեղ յայտնուած է Աստուած մեր ժողովուրդին, եւ այստեղ ըսուած է խօսքը:

Այստեղին կը սկսի մեզ համար «ճանապարհը», ճշմարտութիւնը եւ կեանքը՝ հոգիներու:

Միածինը մեզ կը բաշխուին իշմիածինով:

Երբորք՝ մեզ մեծապէս կ'ոգեշնչէ նիւթական շինարարական աշխատանքներու այն ընդարձակ ծրագիրը, զոր կազմած ենք եւ սկսած մենք կեանքի կոչելունչպէս կը տեսնէք, տառը օրէ ի վեր սկսած են արդէն աշխատանքները Մայր Տաճարի մարմարապատման:

Մենք յուսով ենք, թէ յառաջիկայ հինգ տարիներու ընթացքին պիտի կարողանանք վերանորոգել եւ չինցնել մեր մայրենի բոլոր հոչակաւոր բազմադարեան սրբավայրեր՝ Հոփիսիմէն, Գայիանէն, Շոշակաթը, Օշականը, Խոր-Վիրապը, Գեղարդը, Բիշն, Գանձասարը եւ ուրիշներ: Հմանովին պիտի վերանորոգուին նաեւ Ս. Էջիածինը եւ իր շուրջ գտնուող բոլոր շնչերը: Ինչպէս զիտէք, Միութենական Կառավարութեան Վարչապետ Բուլղանինի յատուկ կարգադրութեամբ Մայր Աթոռին կը վերադարձուին իշմիածին հոգածափին վրայ գտնուող եւ ցարդ չյանձնուած բոլոր շինութիւնները, մէջն ըլլալով նոր Վեհարանը, երկյարկանի, հայկական ոճով մեծ շինութիւնը (20 սրացներէ բաղկացած), կառուցուած 1912-1914 թուականներուն:

Ցունի 28-ին, մեր նախապահութեամբ տեղի ունեցաւ առաջին խորհրդակցական հանդիպումը մասնագէտներու, կազմելու համար ընդհանուր ծրագիր եւ նախագիծ՝ Ս. Էջմիածինի հողամասի վրայ կատարուելիք վերանորոգութիւններու եւ ընդհանուր բարեկարգուամք: Այդ ժողովին մասնակցեցն մեր Երկրի անանենի անսաները ճարտարակահաներ, հնագիտներ եւ շինարարներ: Փողովին ներկայ եղան նաեւ Զայ Եկեղեցւոյ գործերու Խորհուրդի նախագահ Պր. Հրաչյա Դրիգորեանը, ճարտարակահանութեան Կոմիտէի նախագահ Պր. Խուրէն Աղիքեանը եւ իշմիածին Քաղաքային Խորհուրդի նախագահ Պր. Յայշանիսիսեանը: Այս լայն խորհրդակցական ժողովին յետոյ կաղմուեցաւ յատուկ Ցանձնաժողով, որ, ի նկատի ունենալով յայտնուած բոլոր տեսակէտները, կազմէ վերջնական ընդհանուր նախագիծը, Ս. Էջմիածինի վերաշինութեան եւ բարեկարգման աշխատանքներու: Այդ Ցանձնաժողովի անդամներն են ճարտարապետ Միքայէլ Մազմանեան, ճարտարապետ Թափի Խորայէկան, հնագէտ Դոկտ. Կարօ Ղաֆարարեան, ճարտարապետ Վարդան Ցարութիւնեան, ճարտարապետ Կոստանդին Յովհէաննիսիսեան:

Վերին աստիճանի մխիթարական է մեզ տեսնել, թէ ինչպիսի նախա-

ձախնդրութեամբ եւ եւանդով, մեր պետական իշխանութիւնն ու մեր մասնագէտները իրենց լայն աջակցութիւնը կը բերեն մեր սուրբ գործի յաջողութեան համար։ «Նորախ լեր, Սուրբ Եկեղեցի»։

Չորրորդ՝ այստեղ մեր հոգիները կը հրճուին հաստատելով, որ չնորհիւ Վարչապետ Բուլղանինի, եւ մեր հայրենանուէր կառավարութեան բարեացակամութեամբ մեռք բերուած արտօնութիւններուն, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հետզհետէ կ'աշխուժանայ եւ քայլ առ քայլ կը կազմակերպուի Եկեղեցին, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ դրացի եղբայրական հանրապետութիւններուն մէջ։

Մանօթ է ձեզ, թէ վերջին տարիներու ընթացքին արդէն բարարար չափով կազմակերպուած են մեր ներքին թեմերը, իրենց առաջնորդներով, թեմական եւ եկեղեցական խորհուրդներով։ Այսպէս, բացի Հայաստանի թեմերէն ունինք երեք թեմական կեղրոններ, Թիֆլիսն՝ Վրաստանի հայ Եկեղեցներու համար, Բագրուն՝ Աղբքէջանի եւ Թուրքեաստանի հայ Եկեղեցիներու համար, եւ Ռուսաստով՝ Հիւսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հայ Եկեղեցիներու համար։

Մեծ ուրախութեամբ ի վիճակի ենք աւետելու ձեզ, թէ մինչեւ Սեպտեմբերի վերջերը պիտի վերաբացուին 10—15 նոր Եկեղեցիներ Հայաստանի մէջ, իսկ մինչեւ այս տարուան վերջը քանի մը տասնեակ հայ Եկեղեցիներ եւ չորս վանքեր եւս իրենց սուրբ գուները պիտի բանան հաւատացեալներու առջեւ՝ Վրաստանի, Աղբքէջանի, Ղարաբաղի, Նախիջևանի եւ Անդրկասպեան երկրներու մէջ։ Տեղակ ենք նաեւ այն մասին, որ գրացի հանրապետութիւններու հայաշատ ըրջաններու մէջ պիտի վերաբացուին բազմաթիւ հայկական վարժարաններ։

Եւ վերջապէս միխթարական է տեսնել, թէ Մայր Աթոռի մէջ կը պատրաստոի եւ կ'ամի հոգեւրականներու նոր սերունդ մը, որուն շարքերը հետըջէտէ կը խտանան վիտակից եւ չնորհալի երիտասարդներով՝ արեղաներ եւ սարկաւագներ, որոնք մօտ ապագային պիտի կոչուին ղեկավար դեր ստանձնելու, զօրացնելու եւ չենցնելու համար մեր հազարամեայ Ս. Եկեղեցին։ Մեր հոգեւոր ձեմսրանը եւս զարդացման ճանապարհին վրայ կը գտնըւի։ Յառաջիկայ տարեցը շանին ծրագրած ենք 25—30 նոր ուսանողներ ընդունիլ հիներուն վրայ, իսկ երկու տարի վերջը կը յուսանք, որ Մայր Աթոռի հոգեւոր կրթութեան այս հաստատութիւնը պիտի ունենայ շուրջ հարիւր ուսանող, բաժնուած վեց դասարաններու վրայ։

Յոյժ փափաքելի է մեզ ուսանողներ ընդունիլ նաեւ արտասահմանէն։

Արդ, քանի որ այս է ճշմարիտ կացութիւնը այսօր, եւ ասոնք են լուսաւոր հեռանկանները, որ կը բացուին մեր Եկեղեցւոյ եւ Մայր Աթոռին առջեւ, իրաւոնք եւ պարտականութիւն չունինք արդեօք մեր լաւատիսութենէն, մեր ոգեւորութենէն եւ ուրախութենէն բաժին հանելու մեր հաւատացեալներուն, ի մասնաւորի մեր Սփիտոքի ժողովուրդին, որ քաջ գիտենք մենք, թէ հաւատքով եւ յոյսով գեղուն, շատոնց ի վեր կը սպասէր այս օրերուն։ Ինչըան նշանակելի է եւ սրտառուչ, որ, թէ արտասահմաննեան մեր այցելութեանց առթիւ, թէ մեր վերաբարձին՝ Մոսկուա եւ Լենինականի հայրանը, թէ՛ Երեւան եւ թէ՛ Էջմիածին, մեր շուրջը շատ յաճախ կը լսէինք նոյն մաղթանքը հայ հաւատացեալներու բերնէն։ «Փա՛ռք Քեզ, Աստուած, փա՛ռք Քեզ, այս օրերն ալ տեսանք»։

Իրաւամբ՝

«Եկեղեցի Հայկական...»

Քու երգի է միշտ յազրութիւն»։

Այս բոլորէն յիտոյ, սակայն, չենք կրնար չտեսնել նաեւ այն ստուերը որ կը սպառնայ իշնել մեր ճանապարհին վրայ: Կ'ակնարկենք մեր Ս. Եկեղեցու նույիրապեական երկրորդ Աթոռ նկատուող Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ծոցին մէջ ստեղծուած կացրութեան: Թէեւ մասնաւոր Աթոռ մընէ ան, որոշ աւանդութիւններով, եւ ինչ որ ալ պատահի այնտեղ, չի կրնար էական ազդեցութիւն մը ունենալ Հայ Եկեղեցոյ ընդհանուր յառաջնութացքին վրայ, սակայն մեր իդգը պիտի ըլլար, որ ան գուրս չի մնար, իր իսկ գոյնթեան եւ հեղինակութեան համար, մեր Եկեղեցոյ վերապարթնումի ընդհանուր ճիգէն եւ շխնարար աշխատանքներէն: Ս. Եկեղեցին իրեւ մէկ մարմին, ինչքան ամբողջ եւ անհուրվ մնայ ի Քրիստոս սիրոյ միութեան մէջ, այնքան աւելի կենսունակ կը զառնայ թէ՛ ինքը ամբողջը, թէ՛ այդ ամբողջին մասերը, Եկեղեցոյ սուրբ մարմինը իր բոլոր անդամներով:

Մեր նպատակը չէ եղած եւ չէ՝ միջամուս ըլլալ Կիլիկիոյ Աթոռուն ներքին վէճերուն. մեր նպատակը եղած է եւ է այսօր ալ՝ օգնել եթէ հնար է, որպէսզի Անթիլիասը վերապատնէ իր անկախութիւնը, ներքին խաղաղութիւնը եւ շխնարար կեանքի ուղին, մեր Ս. Եկեղեցոյ ծոցին մէջ:

Ահա թէ ինչո՞ւ, մտատանջուած եւ ընդառաջելով Զարեհ Եպիսկոպոսի կրկնակի խնդրանքներուն կատարուած նղիչ Սրբեպիսկոպոսի միջոցաւ եւ մեղի հաղորդուած՝ առաջնին Փարիզ և Ապրիլ թուակիր նամակով եւ երկրորդը էջմիածին 4 եւ 6 Յունի թուակիր հեռավորով, փորձեցինք հաշտութեան նոր ճամբար մը որոնել եւ Ս. Էջմիածին հրավիրեցինք Կիլիկիոյ Աթոռի եպիսկոպոսները եւ կողմերու աշխարհական ներկայացուցիչները առանց խարութեան, առաջարկ բերելով, որ օծումն ալ այստեղ Միածնակէջ Մայր Տաճարին մէջ կատարուի, առանց որ պարտապիր նախնինթաց մը նկատուի այդ պապայի համար: Կամեցանք առիթը ստեղծել Մայր Աթոռին մէջ համաձայնութիւն մը գոյացնելու եւ համերաշնուրթիւն հաստատելու Հայ Եկեղեցոյ ծոցին մէջ: Եւ ինչո՞ւ չէ, խորհեցանք նաեւ, առաջնի անդամ ըլլալով մեր աղպային կեանքի վերջին 35 տարիներու ընթացքին, որ այստեղ գոյացած համաձայնութիւնը թերեւ բարերար անդրադարձում մը կրնայ ունենալ նաեւ մեր ազգային հասարակական կեանքի վրայ, Եկեղեցական կեանքի սահմաններէն ալ անդին. եւ ի՞նչ, միթէ գէ՞շ կը լլաւար:

Մեր առաջին՝ 9 Յունի թուակիր հեռագրին մերժողական պատասխան ստանալով, բայց միշտ առաջնորդուած խաղաղութեան եւ միութեան նոյն ոգիով, Յունի 22-ին երկրորդ հեռագրով մը կրկնեցինք մեր հրաւէրը, յարգելով Գերանորհ Տեղապահ Խորէն Եպիսկոպոսի առաջարկը, որ օծումը կատարուի Անթիլիասի Տաճարին մէջ, համաձայնութիւնը էջմիածին կայացնելէ յիտոյ: Այս երկրորդ հեռագրը կը վերջացնէինք կոչ ընկելով, որ չմերժուի եղբայրական սիրոյ հրաւէրը, որ կուզայ Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն:

Մեր այս երկրորդ հրաւէրին պատասխանը ցայսօր, 15 Յուլիս, չենք ստացած: Ի՞նչպէս: Ուրեմն, պարզ պատասխան՝ մըն ալ կը զացուի: «Յո՞ւ Երթամ», Անթիլիաս: Մի՞թէ սէրը եւ յարդանքը դէպի մէր սուրբ հաւատքի կեղեցնը այդ աստիճան ցամքած է մոմանց սրաերուն մէջ եւ ուժացումը այն քան խորացած Սփիւռքի կեանքի պայմաններուն մէջ:

Ի՞նչ պատասխան պիտի տաք, վաղը, մեր որդիներուն:

Չենք մտածեր տիտուր մէկնութիւններու յանգիլ, չենք փորձուիր մէր լաւատեսութիւնը պղտորել, չենք կամենալ մեր յոյսը կտորել, սակայն չենք ալ կրնար քարսիրա ըլլալ եւ լուել: Հետզգեսէ պարզ կ'երեւայ, որ գժբախտաբար, Եկեղեցական կեանքի եւ Եկեղեցոյ շահերուն հետ աղերս չունեցող ձգտումներ պատճառ կը զառնան, որ Անթիլիասը ինքինքը Մայր Աթոռէն անջատէ, հակառակ իր միարանութեան եւ հաւատացեալ ժողովուրդի կամքին:

Քաղաքական ղեկավարներու կողմէ վերջնու հրապարակուած երկար յօդուածաշարքեր եւ այլ երեսոյթներ յատակ կերպով ցոյց կուտան, թէ բաժանարարները ողբերգական սինալ մըն է որ կը փորձեն կատարել: Կիլիկոյ Աթոռող իրենց քաղաքական պայքարի յենարան դարձնել ուղելով՝ Մենք կը յորդորենք զիրենք հեռու կենալ նման ծրագրէ եւ ազատ ճգել Անթիլիասը եւ Զարեհ Եպիսկոպոսի ձեռքերը: «Ի բայ կացէք ամեններեւան»: Եւ եթէ անոնք ամէն գնով պիտի ուզեն բաժնել մեր Եեկեղեցին, մենք կը խորհինք, թէ Խորին, Զարեհ եւ Ղեւոնդ Եպիսկոպոսները պէտք է վճռական քայլ մը առնեն եւ միանան այն ոգիին, որ ամբողջ Եեկեղեցին ոգին է, մէջն ըլլալով նաև Տանն Կիլիկոյ Միաբանութեան մեծամասնութիւնը:

Ինչքան ուշ չէ տակաւին, թող Հասկնան իրական կացութիւնը, եւ ապա թէ ոչ հեռու չէ այն օրը, երբ մենք եւս պիտի չկարողանանք զիրենք փրկել:

Ոչ ոք ոչինչ կը շահի, ինքինքը Ս. Էջմիածնին Հակաբերելով: Ոչ մէկ ոյժ այս ժողովուրդի հոգին չի կրնար պոկել Ս. Էջմիածնինը: Մեր կեանքի մեծ ճշմարտութիւններէն մէկն է այս, որ լաւ կը Հասկցուի այսօր: Հայրենիքէն ներս. եթէ գուրսը ջհասկցողներ կան տակաւին, մենք կ'ալօթենք, որ Աստուած անոնց ալ չնորհչ տայ: Սենք տարակոյս չունինչ, թէ մեր ամբողջ Հոգեւորականութիւնը եւ մեր ամբողջ Հաւատացեալ ժողովուրդը մէկ սիրտ, մէկ հոգի, այս սկզբունքին վրայ կանգնած պիտի մնան:

Ի պիտուա աշխարհի ցրուած մեր զաւակները, մեր ժողովուրդի զաւակները, բոլորը անխտիր պէտք է միանան եւ ամէն գնով ապահովեն՝

1.՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ միութիւնն ու անրաժանելիութիւնը:

2.՝ Տանն Կիլիկոյ Կաթողիկոսական Աթոռին անկախութիւնը ամէն տեսակի քաղաքական ազդեցութիւններէ եւ անոր ինքնավարութիւնը՝ աւանդական իր իրաւասութիւններով:

3.՝ Պահապանումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Անթիլիասի Աթոռի միջեւ սիրոյ եւ հոգեւոր գործակցութեան ոգիին եւ իրաւասութեանց սահմաններուն:

Այս կը պահանջէ մեղմէ Ս. Եկեղեցին, հոգեւոր վերաշնուրթեան եւ վերակազմակերպման այս շընանին մանաւանդ, այնպէս, ինչպէս ճիշտ կերպով բանաձեւուեցաւ Եպիսկոպոսական ժողովին կողմէ, Անթիլիասին առաջարկուած Համաձայնադրով:

Այս է մեր Հաւատաքը, եւ այս է մեր յայսը, թէ ի վերջոյ բոլորը պիտի Հասկնան մեզ, եւ խաղաղութեան ձայնը պիտի հնչէ: «Եւ արդ, զի ունիմք այսպիսի յոյս, բազում համարձակութեամբ վարեսցուք» (Բ. Կորնթ. Գ.12):

Այսօր, հայ Հաւատացեալ եւ յուսացեալ ժողովուրդը, թէ՛ Հայրենիքէն ներս, թէ՛ Հայրենիքէն գուրս, հոգեւոր կեանքի նոր յենարան մը կ'որոնէ, հրաշներու կը Հաւատայ, տեսէլքներ կը տեսնէ եւ սուրբեր կը փնտոէ, եւ անապատներէն դէպի Եեկեղեցի, դէպի կենաց աղբիւրը կը վազէ, ճեռքերը դէպի մեզի կարկառած, ու կը սպասէ մեր խօսքին, կը սպասէ մեր գործին: Մեր ժողովուրդը զԱստուած կը փնտոէ:

Երկինքը պիտի բարկանար մեր վրայ, եթէ չգիտնայինք մեր պարտքը կատարել, եթէ ի վիճակի չըլլայինք, մենք հոգեւորականներս, անցողական եւ աշխարհէկ երեսոյթներէն անդին տեսնելու, բարձրանալու եւ բարձրացնելու համար մեր Հաւատացեալ ժողովուրդը, մեր Եեկեղեցին, յափտեան ճշմարտութիւններու եւ իրողութիւններու մակարդակին վրայ: Մենք կոչուած ենք ծառայելով իշխելու, եւ առաջնորդելու մեր ժողովուրդը դէպի պայծառակերպութիւն իր անհատական եւ Հաւատական կեանքին:

Բայց, մենք պիտի չտակարանանք մեր առաքելութեան մէջ:

Մենք եւ մեր ամբողջ Եպիսկոպոսական դասը Հաւատարիմ պիտի մնանք

Ս. Հոգեոյն ներգործութեամբ ստեղծուած միութեան եւ անբաժանելիութեան ոգիին, դոր հոչակեցինք բոլորս միասիրտ եւ միախորհուրդ, մեր վերջին Եպիսկոպոսական ժողովին մէջ, եւ անխախտ պիտի մնանք բոլորս այդ վէմին վրայ՝ աստուածահաճոյ համարձակութեամբ եւ եկեղեցաշէն վճռակամութեամբ:

Եւ մենք պիտի զօրացնենք ու ծաղկեցնենք մեր Ս. Եկեղեցին: Կը բաւէ ի՞նչքան տառապեցաւ ան, կը բաւէ ի՞նչքան բգկութեցաւ եւ նուաստացուեցաւ:

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, միշտ յաղթող քրիստոնէութեան պանծալի ամրոցներէն մին, աշխարհի վրայ, եւ հայ ժողովուրդի կեանքի իմաստը փառաւոր կերպով զարդարող, այսօր է՝ եւ հետզհետէ առաւել ստուգութեամբ վերստին պիտի դառնայ մեր սուրբ հաւատքի բերդը, ոյժը եւ զեկավարը ինքն իր կեանքին եւ իր սուրբ կոչումին, առանց անկոչ ինամականերու:

Հայ հոգեւոր եղբայրներ եւ սպասաւորներ սուրբ սեղաններու, եւ գո՛ւն, հայ հաւատացեալ ժողովուրդ, մեր ձեռքին մէջ առէք զեկը մեր բաղմաշարչարշար Ս. Եկեղեցին եւ ամուր պահեցէք զայն՝ հաւատքով, եռանդով եւ քաղցրը հպարտութեամբ:

Ո՞վ գուն, արթո՛ւն Գրիգոր Լուսաւորիչ մեր, կը լուսու արդեօք մեր ձայնը բու բարձունքներէդ...:

Մենք բոլորս, հաւատարիմ քու եւ մեր ուխտին, պիտի ուրախացնենք մեր Ս. Եկեղեցին, պիտի ուրախացնենք Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պիտի ուրախացնենք եւ պիտի լուսաւորնեք մեր հաւատացեալ, մեր սիրեցեալ, մեր պատուական հայ ժողովուրդը:

Զի ևկենդանի է Տէր եւ օրհնեալ Աստուած:

«Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի Քո անշարժ պահեա՛, եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան»: Ամէն:

Մայր Արռա, Ս. Էջմիածին

Վ. Ա. Զ. Գ. Է. Ն. Ա.

Հայաստան

Կարողիկոս Ամենայն Հայոց



Սուրբոյ Լիքանանի Հ.Մ.ք.Մ.ի միջ մասնանիւղային ոպիմպիականը 1948ին,
Հալեպի արծուիկներու քմարուկի խումբը տօղանցքի պահում:



**ՅԱՐԳԱՆՔԻ ԵՒ ԳԱԱՀԱՏԱՆՔԻ ՑՈՅՑ ՄԸ Ի ՊԱՏԻՒ
ՏԻԱՐ ԱՐՄԷՆ ՊԵՐԿԱՄԱԼԻՒ**

Այս խորագրով հետեւեալ կոչը ստացած ենք իր ժամանակին՝
«Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեան Կեղրոնա-
կան Վարչութեան խորհուրդը, ընդառաջ երթալով մեր ժողովուրդի զանա-
զան խաւերու կողմէ քանից արտայայտուած փափաքին, ի գնահատութիւն
իր ժրածան Առենապետի քառասնամեայ օգտաշատ ծառայութեանց, ընտրեց
յատուկ Յանձնախումբ մը, կազմակերպելու համար ձեռնարկ մը ի պատիւ
Տիար Արմէն Պերկամալիի:

«Յիշեալ Կարգադիր Յանձնախումբը որոշած է հանդիսաւոր հաւաքոյ-
թով մը արտայայտել Տիար Արմէն Պերկամալիին, յարգանքն ու գնահատան-
քը մեր համայնքին, որը ամենէն աւելի եւ ուղղակիորէն օգտուած է անոր
մատուցած բազմապիսի ծառայութիւններէն:

«Կստահ ենք թէ այս ձեռնարկը պիտի խօսի անխտիր մեր գաղութի բո-
լոր խաւերու սրախն եւ մեր հայրենակիցները, երախտագիտական զգացում-
ներով, պիտի փութան անձամբ ներկայ գտնուիլ յարգանքի այս ցոյցին, որ
տեղի պիտի ունենայ Դեկտ. 7-ին, Ուրբաթ օր դիշերուան ժամը 9-ին, Հայ
Կեղրոնի սրահին մէջ:

ի դիմաց Կարգադիր Յանձնախումբի

Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Առենապետ» :

Այս կոչէն առաջ, ինչպէս լսած ենք, Կարգադիր Յանձնախումբը նախա-
պէս որոշած է եղեր ճաշկերոյթով մը պատուել զաղութիւ վաստակաւոր

դործիչը: Սակայն Պր. Արմէն Գերկամալի այս առաջարկը մերժած է այն ազիւ պատճառաբանութեամբ թէ՝ կը նախընտրէ ճաշկերոյթին յատկաց-ուած դումարը իր արամադրութեան տակ դրուի, գաղութիս կարիքներուն յատկացնելու համար:

Այս իմաստուն խորհուրդը անսպասելի յաջողութեամբ կը պահպուի:

Կարգադիր Յանձնախումբի Առենապետ Պր. Ա. Սարգսիսեան, աջակից ունենալով գաղութիս ծանօթ անձնաւորութիւններէն Տոքթ. Խ. Տիրատուր-եան եւ Պր. Գ. Կառավարեան, կը դիմէն Հայրենակիցներուն անխտիր, բա-ցատրելով իրենց նպատակը: Ու Կարճ ժամանակի մը մէջ կը գոյնայ Հարիւր Հազար փեսոյի գումար մը, որ հանդիսութեան օրը յանձնուեցաւ վաստակա-ւոր Հայուն: Յարգելի Յորելեար իր կողմէն եւս արամադրեց Հարիւր Հա-զար փեսօ, որով գոյացաւ երկու հարիւր Հազար փեսոյի պատկանելի գումար մը, իր հիմնադրամ, Պ. Այրէսի մէջ կառուցուելիք բարձրագոյն վարժա-քանի մը:

Ինչպէս յայտարարուած էր, յարգանքի եւ զնահատութեան հանդէսը տեղի ունեցաւ նշանակուած օրը:

Բնական է, հանգիստար տեսք ունէր սրահը: Տասնեակ ծաղկեփունջեր, զանազան անձերէ եւ Հիմնարկութիւններէ, շնորհաւորական տոմսերով, կը զարգարէին թեմը, որուն վրայ տեղ գրաւած էին Հ. Ա. Ե. Հոգարարձու-թեան անդամները, նախագահութեամբ Կաթողիկ. Պատուիրակ Միոն Արք. Մանուկեանի: Մափերով եւ խանզավառութեամբ ընդունուեցաւ յորելեարը եւ գրաւեց իր տեղը:

Մրահը լի Հանգիստականներով, ամէն խաւերէ: Ըստ մեր բարի սովո-րութեան, հանդէսը ուշ սկսաւ: Բացումը կատարեց, Կարգադիր Յանձնա-խումբին կողմէ, Պր. Ա. Սարգսիսեան, որ գրաւոր եւ սեղմ ուզերձով մը դը-ուատեց յորելեարը, վեր հանելով անոր անձնական եւ հանրային բարեմաս-նութիւններն ու առաջնութիւնները, եւ մազթեց անոր երկար կեանք եւ առողջութիւն՝ մեր աղջի աղջին նոյն նաև նույնով եւ նույրումով ծառայելու համար:

Հ. Ա. Ե. Հոգարարձութեան կողմէ խոսեցաւ Պր. Լ. Տէր Աւետիսիսան, որ լրիւ կերպով տուաւ Գերկամալեան անուանի գերդաստանի ծաղումը. Մի-ջնայրը եւ անոնց ըրած բարեգործութիւնները եւ ասպօվուած ծառայու-թիւնները թէ՝ իդմիր մէջ եւ թէ այլուր:

Ապա՝ աւելի քան մանրամասն, ներկայացուց յորելեարը իրը աշակերտ, ուսանող եւ գործի մարդ, ինչպէս եւ շեշտեց անոր ազգասիրական հակոմնե-րը, որոնք արդիւնք են իր ստացած ընտանեկան եւ գարոցական դաստիարա-կութեան: Գործնական կեանք մտնելով, ըստ բանախօսը, շնորհիւ իր կըր-թութեան եւ բացառիկ ընդունակութեանց, Գերկամալի շուտով կը հասնի մեծամեծ գիրքերու: Նախապէս, առաջին համաշխարհային պատշերագէն առաջ, Անդլին Կերպայ իրրեւ Պարճանեան առեւտրական տան ներկայացու-ցիչ, ուրիշ կը փոխադրուի Հարաւ. Ամերիկա, նոյն պաշտօնով: Այսաեղ ան կը հիմնէ նոյն վաճառատան բազմաթիւ մասնաճիշեր, որոնք մեծապայն շա-հեր կ'ապահովեն ընկերութեան: Առանց շանալու իր առեւտրական յաջողու-թիւններով, Գերկամալի կապուած կը մնայ Հայութեան, նիւթապէս եւ բա-րոյապէս օգտակար ըլլարով կը ցեղակիցներուն:

Պաքրնեան առեւտրական տունը կը դառնայ Հայկական տուն մը միա-ժամանակ: Բոլոր Հայերը, անհատապէս թէ խմբով, որոնք եկած են այս հե-ռաւոր ափերը բախտ որոնելու, վայելած են Արմէն Գերկամալի նիւթական եւ բարյական օժանդակութիւնն:

Մէկ խօսքով, ան, աւելի քան քառասուն տարի, այդատած է այս զա-զութին համար, մինիթարելով մեր տարագիր բազմութիւնները. տեղ մը շա-

պիկ հազնելով եւ տիրացու ըլլալով, ուրիշ առիթներով ուսուցիչ եղած է, նորեկներուն տեղական լեզուն սորվեցնելով, որպէսզի գիւրին կերպով հայթայթեն իրենց օրապահիկը՝ այլ պարագաներուն ան եղած է ուղեցոյց եւ իմաստուն առաջնորդ մը՝ նորեկներուն ներշնչելով յոյս, հաւատք եւ վստահութիւն՝ կեանքի պայքարը յաջող վարելու։ Ու այս ամէն ոչ լոկ խօսքով եւ խորհուրդներով, այլ նիւթական օժանդակութեամբ։ Ու այս գաղութին մէջ չէ եղած եւ չկայ գործ մը, կրթական, եկեղեցական եւ բարեսիրական, որուն մասնակից չըլլայ Արմէն Պերկամալին, ուղղակի թէ անողղակի կերպով։ Ասոր համար ան շահած է բոլորին վստահութիւնը եւ ստեղծած է հեղինակութիւնը, որ պատիւ կը բերէ թէ՛ իրեն եւ թէ՛ մեզ։

Նոյնպէս եւ օտար շրջանակներուն մէջ կը ճանչուի իրը ճշմարիտ եւ պարկեշտ առեւտրական մը եւ իրերեւ հմուտ ու հեղինակաւոր տնտեսագէտ։

Գնահատելով իր երկարամեայ հանրային կեանքն ու գործունէութիւնը, հանդիսաւորապէս, կը մաղթենք, որ երկար ապրին մեր վաստակաւոր մշակները, որոնց գործը արժէքաւորել գիտէ մեր երախտագէտ ժողովուրդը։

Գլխաւոր բանախօսէն յետոյ, իրենց ողջոյնի եւ նոյն իմաստով խնամուած ուղերձ մը կարդաց Տօքթ. Ե. Պայրամեան։ Դրուատիքի խօսքը բերին մամուլի, կրթական, բարեսիրական, մշակութային, մարզական եւ զանազան միութեանց եւ հաստատութեանց ներկայացուցիչները, տարրեր խաւերէ եւ հոսանքներէ, տարրեր անկիւններէ եւ տեսակչաններէ մօտենալով վաստակաւոր յորելեարի անձնական արժանիքներուն եւ հանրային գործունէութեան դտան, որ Արմէն Պերկամալի բարեխիղճ, ճշդապահ եւ անկողմնակալ վաստակաւոր մըն է։

Ապա՝ յարգելի յորելեարը յուզումով յայտնեց իր երախտագիտութեան եւ չնորհակալութեան խօսքը՝ շեշտելով որ իր ըրածը ոչ թէ բարեգործութիւն կամ նպաստ մըն է, այլ պարտականութիւն։

Գեղարուեստական յայտագրին իրենց մասանակցութիւնը բերին «Կոմիտաս» երգչախուժը, խմբավար Լեւոն Վարդապետեանի ղեկավարութեամբը, գաշնակահարուէի Տիկ. Անթառամ Ահարոնեան, երգչուէի Տիկ. Սեւան եւ Օր. Ալիսիա Եռւուլիֆեան, արտասանութեամբ։

Հանդէսին հուսկ բանը խօսեցաւ Պատուիրակ Սրբարանը, ջերմօրէն դրուատելով յորելեարին բազմակողմանի գործունէութիւնը, անոր մէջ տեսնելով նաեւ ճշմարիտ հաւատացեալ մը։ Ու պահպանիչով փակուեցաւ հանդէսը։

Ինչպէս կը վկային գաղութիս աւագները, ցարդ այս շրջանին մէջ ո՛չ ոք արժանացած է համաժողովրդական նման մեծարանքի մը։

ՏԵՂԵԿԱՑՈՒ

16-ՐԴ ՈՂԻՄՊԻԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Մելպուրնի մէջ արող բնակարանային տաղնապին պատճառով, ու ազգա ըինի «Վարձակալքներու (սքաթըրո) վախով՝ ողիմպիական գիւղը գիշեր եւ ցերեկ պահակներու եւ ոստիկանական չուներու հակողութեան տակ կը դանուի:

*

Բացի արդէն իսկ զուուած մարզիկներէ, մափնական խումբին մաս պիտի պատուաստին Փարիզէն օդանաւով բերուած չինուկներով։ Արդարեւ, 15 Փութպոյիստ եւ 9 պասէքթպոյիստ։

*

Պայքար ջերմախտի դէմ, Զեխ մարզիկներո գեղին ջերմախտին դէմ պիտի պատուաստին Փարիզէն օդանաւով բերուած չինուկներով։ Արդարեւ, Փասթէօք հաստատութեան արտադրութիւն էղող ար պատաւաստները պէտք է գործածուին իրենց պատրաստութենէն 24 ժամ ետք։

*

Իւրաքաչիւրը 400 անդամով, ուռական եւ ամենիկեան խումբերը ամենէն սառարութիւններն են։ Յետոյ կուգան Աւստրալիան (300) ու Հունգարիան՝ 276։

*

Զեխական պատուիրակութիւնը Փրակայէն ճամբայ պիտի ելլէ թմի ընկերութեան պատկանող «Արժմանիք» օդանաւով։ Պատուիրակութիւնը, որ կը բաղկանայ 91 անձերէ, Մելպուրն պիտի հասնի նոյեմբեր 20-ին, բայց 28 ժամ պիտի մնայ Սինկափուր, որպէսզի մարզիկները ճամբու ընթացքին մարզուին։

*

Քանօէ-Քայաքի Ֆինլանտացի մարզիկները Հելսինքիէն գացին Խոտալիա՝ երեք շարաթ մարզուելու համար։ Քանի մը օրէն, անոնց պիտի միանան ողիմպիական թիավարները։ Շուէտացի քանոէի ախոյեանները, նոյնպէս կարու արեւի, կը յուսան զայն գանել նուկուսաւոյ պիերուն, ուր պիտի մարզուին Հոկտեմբեր 14-էն մինչեւ նոյեմբեր 4։ Շուէտացիք Սթոքհոլմ պիտի վերադառնան նոյեմբեր 5-ին ու երկու օր ետք, օդի ճամբով պիտի երթան Մելպուրն։

*

Հունգարական խումբի ճամբորդութեան ամբողջ ծախսը՝ մոտ 200 ժիշտն ֆրանք, պիտի հոգայ Հունգարական «Թօթօ»ն (նախատեսութեան մըրացումներու կաղմակերպութիւնը)։

*

Ողիմպոս լերան վրայ, ողիմպիական ջահի բոցավառումը՝ արեւի ճառապայմներէն, աեղի պիտի ունենայ նոյեմբեր 26-ին։ Յետոյ, 300 մարզիկներ յաջորդաբար ջահը պիտի տանին Աթինք։ Ալրովալի առջեւ, ջահը պիտի փոխանցուի աւստրալիական Ողիմպիական Կոմիտէի ներկայացուցիչներուն, որոնք զայն օդանաւով պիտի տանին մինչեւ Աւստրալիա։

*

Պատքէթպոյի ամերիկան խումբը համախմբուեցաւ Պընքը Հիմ (Խետիանա) օդակայանին վրայ։ Մարզումի այս շրջանին գլխաւոր նպատակն է բարելաւել խումբին պաշտպանողական դրութիւնը։

*

Խաղերու բացման արարողութեան ըմբացքին, Սրբ Գէրնըրա Հէյնցէի դեկապարութեան տակ դրուած 1200 հոգինոց երգչախումբ մը պիտի երգէ աւստրալիական «Ռևալյունկ Մաթիլա» հոչակաւոր երգը։ Բանաստեղծ Ռել-

ելժ թէյնչ այս առթիւ գրած է երկու նոր տուներ, որոնց մէջ, Մելպուրն կը հրաւիրէ իր հիւրերը՝ վերադպունալու Աւատրալիա, ուր վատահ պէտք է ըլլան թէ «Բեւաբաց» պիտի ընդունուին:

*

Ողիմպիական իւզի առաջին հիւրը պիտի գան Հոկտ. 16-ին: Անոնք մաս լէզիացի մարզիկներն են: 4-16 Նոյեմբերի միջեւ. գիւղը պիտի ընդունի 4500 մարզիկներ եւ զեկավարներ:

*

Վեց մասնաւոր օգանաւեր Ռուսերը Պօմպէյէն պիտի տանին Մելպուրն: Սովետական զանազան հոմքերը մաղերու մայրաքաղաքը կը սպասուին 4, 6, 8, 10, 12 եւ 17 Նոյեմբերին:

*

Ամերիկացիք պիտի գան 8, 9, 11, 12, 13 եւ 15 Նոյեմբերին: Հունգարացիք պիտի ման 2 - 15 Նոյեմբերին: Իսկ Գերմանացիք կը սպասուին Նոյեմբեր 6-էն ետք:

*

Աւստրալիոյ Արտաքին Նախարար Պր. Ճէրըլտ Սէլլըրդ իր ամրող օրը կը յատկացնէ փրոթոգոլային հարցերու կարգադրութեան: Բացի իտիմպուր-կի գուշունն, Մելպուր կը պատրաստուի ընդունելու նաև Դանիոյ Աքսէլ իշխանը, Հոլանտայի Պէրնար իշխանը, Լիւզէմպուրկի ժան իշխանը, Շուէտի Պէրթի իշխանը, Փաթիալայի մահարածնան եւ Միացեալ Նահանգներու նախկին նախագհուկաը՝ Պր. Ճէրըլտ Թրումըն:



Վ. ԵՆԳԻԲԱՐԵԱՆ

(Զախէն՝ յարձակողական դիրքով)

Մելպուրնի Միջազգ. 16-րդ Ռդիմտիականին հրչակուեցաւ իրեւ կրփամարտի օլիմպիկ ախոյեան, (միջին թերեւ ծանրութիւն):

Ռդիմպիականին մասնակցող 68 ազգաց մարզիկներուն մէջէն ննգիպարեանը Հայաստանը կը ներկայացնէ:

ՄԵԼՊՈՒՐՆԻ 16-ՐԴ ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՈՂԻՄՊՈՒԱԿԱՆԸ

Հայոստանի նշանաւոր ախոյեաններէն կոփամարտիկ Վ. Ենդիբարեան եւ օղակներու ախոյեան Ա. Ազարեան Մելպուրնի մէջ հոչակուեցան աշխարհի ախոյեաններ:

Ինչպէս արդէն յայտնի է, այս տարի, Նոյ. 22-ին, ժեժ հանդիսաւորութեամբ տեղի ունեցած բացումը Մելպուրնի Միջազգ. 16-րդ Ողիմպիֆականին:

Ցունաստանի ողիմպիֆական աւանդական ջահը, արեւի ճառագայթներով վառուած տարուեցաւ Մելպուրն եւ անով վառուեցաւ Մթատիմի կեղրոնը դրուած ջահը: Այս առթիւ հազարաւոր ազանքներ թոցուեցան ի նշան խաղաղութեան:

Ողիմպիֆականին կը մասնակցէին 68 պետութիւններ, հարիւր հազար հանդիսակներով եւ ամէն երկրէ բարձր անձնաւորութիւններով: Մրցումները տեւեցին լրիւ տասնհինգ օր, որու ընթացքին ի յայս եկան նոր ախոյեաններ, համաշխարհային 11 մրցանիշներով, ինչպէս եւ հաստատուեցան ողիմպիֆական 36 նոր մրցանիշներ, որոնցից 22 աթէթական, 9 լուղորդութեան, 2 ծանրաբարձութեան, 3 նշանառութեան եւ 1 հեծելանիւութեան:

Համաշխարհային մամուլը, օրը օրին, տուաւ արդիւնքները այս հետաքրքրական ողիմպիֆականին, որ անցաւ աշխորժ եւ խանդապար:

ՈՂԻՄՊՈՒԱԿԱՆԻ ՓԱԿՈՒՄԸ

Հատ սովորութեան, ողիմպիֆական պաշտօնական գրօշը, հինգ օդակներով, վար առնուեցաւ եւ յանձնուեցաւ Մելպուրնի քաղաքապետին, որ իր կարգին, չորս տարի յետոյ պիտի փոխանցէ աթէթական միջազգ. կոմիտէին, Հռոմի մէջ, ուր տեղի պիտի ունենայ 17-րդ Միջազգ. Ողիմպիֆականը:

Ողիմպիֆականի պաշտօնական գրօշը վար առնուելէն անմիջապէս յետոյ պարզուեցաւ տեղական ազգային գրօշակը, իրեւ յարգանքի նշան Աւտորալիոյ, որ կազմակերպած էր սոյն ողիմպիֆականը: Յետոյ ծածանեցաւ ազգ. գրօշը Խտախոյ, որուն հողին վրայ տեղի պիտի ունենայ 1960-ի հերթական Միջազգ. Ողիմպիֆականը: Պարզուեցաւ նաեւ Ցունաստանի գրօշակը իրեւ հիմնադիրը աւանդագական հին ողիմպիֆականներուն: Մինչ այս գրօշակները կը ծածանէին, Զինուորական նուագիտումը կը հնչեցնէր ազգ. քայլերգները վերոյիշեալ երեք ազգութեանց:

Աւելի վերջը, Միջազգ. Ողիմպիֆականի կոմիտէի նախագահը, Ավերի Պունտակ, արտասանեց իր փակման ճառը, չնորհակալութիւն յայտնելով իզապէլ թագուհիին եւ Աստրալիոյ հրերընկալ կառավարութեան, Ռ. կոչ ըրաւ աշխարհի երիտասարդութեան բերելու համար իր մասնակցութիւնը յաջորդ 17-րդ Ողիմպիֆականին:

Ցունաստանէն բերուած բոցը մարեցուցին ժամը 4.45-ին մինչ նուագախումը կը շարունակէր հնչեցնել Աստրալիական ժողովրդական եղանակներ: Այսպէսով, վերջ գտաւ Ողիմպիֆականը ընդհանուր խանդապառութեան մէջ:

Մասնակցող 68 պետութեանց ախոյեաններու շահած ընդհ. կէտերը կը ներկայացնենք սառուեւ: Իրը ծանօթութիւն ըսենք, որ առաջին ախոյեան ըլլալու համար պէտք է շահէլ 10 կէտ, երկրորդը՝ 5, երրորդը՝ 4, չորրորդը՝ 3, հինգերորդը՝ 2 եւ վեցերորդը՝ 1:

Իրը արտակարգ երեւոյթ նշնչք նաեւ, որ, առաջին անգամ ըլլալով, 1896-ի Միջազգ. Ողիմպիֆականի հիմնադիրութիւնին ի վեր, բոլոր ողիմպի-

կաններուն մասնակցող ազգերու մէջ, Հիւս. Ամերիկան միշտ առաջնութիւն շահած է: Մելպուրնի Ազիմպիականին, ասկայն, ան կորսնցուց իր գիրքը, տեղի տալով Սովիէթ Միութեան: Վերջինս շահեցաւ 722 կէտ, իսկ Հիւս. Ամերիկա 592 կէտով երկրորդ հանդիսացաւ:

Հետեւեալ ցանկը ցոյց կուտայ մասնակցող պետութեանց ախոյեաններու ընդհանուր կէտերը:

Սովիէթ Միութիւն՝ 722 կէտ, Հիւս Ամերիկա՝ 593, Աստրալիա՝ 278 1/2, Գերմանիա՝ 223, Հունգարիա՝ 220, Իտալիա՝ 195, Մ. Բրիտ.՝ 180½ Շուէտ՝ 164, Ճափոն՝ 139, Ֆրանսա՝ 120½, Ռումանիա՝ 108, Ֆինլանտիա՝ 98½, Լեհաստան՝ 75½, Զեբուլովաքիա՝ 71½ Թուրքիա՝ 61, Քանատան՝ 52, Պարսկաստան՝ 48, Պուլկարիա՝ 34½, Տանիմարքս՝ 29, Իրլանտա՝ 28½, Նոր Զելանտա՝ 26, Հարաւային Ավրիկէ՝ 24, Քորէչա՝ 22, Եռևկուլաւիա՝ 22, Նորուէկիա՝ 21, Արժանիթին՝ 18½, Զիլէ՝ 17, Մեքսիկօ՝ 17, Պրազիլ՝ 12, Աւրումբրիա՝ 12, Պելճիքա՝ 11, Հնդկաստան՝ 10, Թրինիտա՝ 7, Ռուուկուայ՝ 6, Ջուիցերիա՝ 5, Իսլանդիա՝ 5, Փաքիստան՝ 5, Յունաստան՝ 4, Պահամա՝ 4, Փորթուկալ՝ 3, Նիկէրիա՝ 2, Մալակա՝ 1, Սպանիա՝ 1 եւ Գուապա՝ 1:

ԾԱՆՈԹ — Ախոյեաններու ունեցած յաջողութեանց համեմատ, վերոյիշեալ կէտերու բաշխումէն զատ, որոնց ընդհանուր կէտերու գումարը կը պատկանի ախոյեաններու պատկանած պետութեանց եւ դրօշին, առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիսացող ախոյեանները կը ստանան մետաղներ: Առաջինը՝ ոսկի, երկրորդը՝ արծաթ, երրորդը՝ պրոնզ:

Հետեւեալ ցանկը ցոյց կուտայ ամէն մէկ պետութեան առաջին, երկրորդ, եւ երրորդ հանդիսացող ախոյեաններու ստացած ոսկի, արծաթ եւ պրոնզ մետաղներու քանակը: 68 պետութիւններէն ամէնէն շատ մետալ ստացող պետութիւնը եղաւ. Սովիէթ Միութիւնը, ընդհ. 99 մետալ, երկրորդը՝ Հիւս. Ամերիկա՝ 74 մետալ:

Մելպուրնի ողիմպիականին մետալ շահողները

ոսկի արծաթ պրոնզ

Սովիէթ Միութիւն	87	29	33
Հիւս. Ամերիկա	32	25	17
Աստրալիա	13	8	14
Հունգարիա	9	10	7
Իտալիա	8	8	9
Շուէտ	8	5	6
Գերմանիա	6	13	7
Մեծն Բրիտանիա	6	7	11
Ռումանիա	5	3	5
Ճափոն	4	10	5
Ֆրանսա	4	4	6
Թուրքիա	3	2	2
Ֆինլանդիա	3	1	11
Պարսկաստան	2	2	1
Քանատան	2	2	3
Նոր Զելանտա	2	0	0
Լեհաստան	1	4	4
Զեխուլովաքիա	1	4	1
Պուլկարիա	1	3	1
Տանիմարքս	1	2	1
Իրլանտա	1	1	3

	ոսկի	արծար	պրոնց
Նորմէնիան	1	0	3
Մեքսիկօ	1	0	5
Հնդկաստան	1	0	6
Պրազիկ	2	0	0
Չիլէ	0	2	2
Պերուիա	2	2	9
Արժանինիմ	0	1	1
Թորէա	0	1	1
Խալանտիա	0	1	9
Եռևանութիւն	0	2	9
Փաքիւնան	0	1	0
Հարաւ Ափրիկէ	0	0	4
Աւստրիա	0	0	2
Զուիցերիա	0	0	1
Ուրուգանյ	0	0	1
Ցումաստան	0	0	1
Գուանան	0	0	1

Վերի երկու ցանկերէն յայտնի է՝ բայց, որ Մելպուրնի Աղիմպիականին մասնակցող 68 պետութիւններէն միայն 38 պետութիւնները ստուգան են ոսկի, արծար եւ պրոնց մետաներ, իսկ 44 պետութիւնները ստուգան են յաղթական էջտեր:

Հայաստանի ախոյեաններ՝ Ա. Ազարեան և Գ. Խելիբարեան, Մելպուրնի մէջ երկու ոսկի մետալ շահած ըլլարով, որին, ՅՅ ճամանակցող պետութիւններէն ամենէն շահած մետալ ստուգողներն են: Կառնութեան կարգով 16-րդ տեղը կը գրաւէն, իրենց եամբ ճեկլով՝ 2 պետութիւնները: Բայց առավելագոյն էտ ստուգող 44 պետութիւններէն 24-րդ տեղը կը գրաւէ Հայաստանը իր ետին թողնելով 19 պետութիւնները:

Ինչ որ յատկանշական է և հպարտութիւն կը պատճեռէ մեզ, Հայաստանը գրեթէ անմրցելի մեացան է, պահելով որոշ համեմատութիւնները:

Նկատի անենայու է, որ մէջնորդացին ճամանոր ցորդ արմամադրած է բացառապիս առաջնակարգ ախոյեաններուն անունները և անոնց ցանցութիւնները, որոնց գլուխը կը գանձեն մեր ախոյեանները:

Դեռ կարելի չէ ստուգէլ թէ՝ Հայաստանին ոգիչ ախոյեաններ կա՞ն, որոնք շահած են երկրորդ կամ երրորդ ախոյեաններին: Կամ թէ գրաւած են յորրորդ, հինգերորդ և վեցերորդ պիրքերը՝ իրենց յատկացուելիք կէտերով: Այս բանը պիտի պարզուի, եթի ստուգանք ողիմպականի պաշտօնական անհամար տեղեկատութիւնը:

Երկրորդ ախոյեանը կը ստուգայ արծար մետալ և Յ կէտ, եղրորդը՝ պրոնց մետալ և Ա կէտ, չորրորդը՝ միայն Յ կէտ, ստուգ մետալ, հինգերորդը՝ Յ կէտ և վեցերորդը՝ 1 կէտ:

Հոս, փոքրիկ շեղում մը կատարելով, չսինչ, որ Մելպուրնի Աղիմպիականին մասնակցող Հայաստանի ախոյեաններու անուններէն միայն կարելի է իմանալ, որ անոնց Հայ մարզիներ մն, որովհետեւ Ա. Միութեան մասը կազմող Հանրապետութիւնները, որոնց կարգին, և Հայաստան, մացուած են Միջազգ: Աթէ թական նետերանի ցանկին ուշչ ն. Միութեան ընդհանուր անունով, հետեւարար ախոյեաններու յատկացութիւնները պաշտօնապիս կ'արձանագրուին:

Մելպուրնի 16-րդ Միջազգային Ողիմպիակամին մասնակցող Հայաստանի մարզիկները, Ա. Ազարեան եւ Վ. Ետևգիբարեան, որոնք 68 ազգերու ախոյեամներու մէջեն եռչակուեցան աշխարհի ախոյեանները, արժանանալով Ողիմպիականի ոսկի մետալին:



Ա. Պէր ԱԶԱՐԵԱՆ

Երպայի եւ մասնաւորապէս Փարիզի ու Հռոմի մէջ ունեցած իր անմայնընթաց մարզական յաջողութիւններով ծանօթ է մարզաշխարհին իրեւ օգակներու մարզանիք անգերազանցելի վարդեւ:

Ազարեան շուտով կը լրացնէ Երեւանի ինսրիբուտի վերջին տարին, սուսանակ վակ փրաֆէարի տիտղոսը:

Մեծ պետութեանց այս արարքը ոչ օրինական է եւ ոչ ալ արդարանալի, նկատի ունենալով Միջազգ. Աթլեթական Դաշնակցութեան կանոնագիրը, ուր նախատեսնուած է անդամ պետութեանց անուններու յիշառակոթիւնը:

Միջազգ. Աթլեթական Ֆետերասիրնի անդամ 73 պետութեանց մէջ, ոուս պետութիւն անունով անդամ գոյութիւն չունի, այլ կայ միայն Ա. Միութիւն, որուն անդամ են 16 հանրապետութիւնները բաղկացած տարրեր ազգերէ եւ երկիրներէ:

Կանոնադիրը նախատեսած է նաև գաղթապետութեանց պարագան: Օրինակ, բրիտանական եւ ֆրանսական գաղթապայրերը արձանագրուած են իրենց Հովանաւորող պետութեանց անուններով եւ անունց յաղթական ախոյցեաններու կէտերը կ'արձանագրուին գաղթապետութեան հաշոյն, ինչպէս կը տրամադրէ Քետերասիրնի կանոնադիր թեան Յ-րդ յօշուածը, որ հետեւեալի է:

Այս մարզիկները, որոնք ծնած կամ հապատակ եղած են Միջազգ. Քետերասիրնի անդամ պետութեանց սահմաններուն մէջ, որ ազգին, ցեղին կամ կրօնքին ալ պատկանին, իրաւունք ունին մասնակցելու Միջազգ. Ողիմպիադանին, իրենց պատկանած կամ հոգմանաւորող երկրին գրօշին գոյներովվէ, եթէ իրեւ մարզիկ կը լրացնեն մարզական պայմանները եւ օրէնքները»:

Օրինակ, Մելպուրնի. Միջազգ. Ողիմպիականին մասնակցող մարաթոնի վագեի (42 քլմ. 165 մեդր) ախոյեան, Ալֆերիցայի Ալէն Միութիւնի, յաղթութեան կէտերը ֆրանսայի հաշոյն արձանագրուեցան:

Այսպէս եղած է 1896-ի առաջին Միջազգ. Ողիմպիականէն ի վեր: Մեծերու շահը այլպէս պահանջած է եւ այլպէս կ'ընեն յարդ: Օրինականացած այս անարդարութեան դէմ հպատակ կամ փոքրիկ ազգերու բոլորները պարզին անցած են: Այս առթիւ կարելի է նորէն յիշառակել Ֆինլանդիայի պարագան: Յայտնի է, որ 1912-ի Սթոքհոլմի Ողիմպիականին, Ֆինլանտիան հակառակ ուսուական գաղթապայր մը ըլլալուն, Բուտերէն շատ աւելի նշանաւոր ախոյեաններ ունէր: Ֆինլանտացիք բոլորեցին Միջազգ. Ֆետերասիրներն, փափաք յայտնելով իրենց ազգին անունով եւ ազգային գրօշակովը իշնել մարզադաշտը, ինչ որ անոնց մերժուեցաւ, նահնթաց մը չստեղծելու համար: Այս արգար պահանջին դէմ կըցան, առաջին հերթին, գաղթալայր ունեցող մեծ պետութիւններ, որոնց կարող մարզիկները բացառապէս գաղթապայրերէն էին:

Արդ, ըստ Ա. Միութեան սահմանադրութեան 16 հանրապետութիւնները ազատ են մշակելու եւ գարդացնելու իրենց ազգային մշակոյթը - գրականութիւն, գեղարվեստ, ճարտարապետութիւն, մարմանամարզ եւայլն: Վերջապէս, այս ամէնը ինչ որ ազգային գրոշմը կը կրէ: Հետեւարար, բնաւ անպատճեռութիւն մը չկար, եթէ օրինակ, Հայաստանի, Վրաստանի կամ Աւերանիոյ անունները յիտառակուէին Խորհրդայիմ որակուով, որով թէ յարգուած կ'ըլլար Քետերասիրնի կանոնագիրը եւ թէ Ա. Միութեան շահա կէտերը նոյն կը մայիսին: Այսպէսուի Խորհրդային Ընկերվարական հանրապետութիւն, յաշա աշխարհի, կը ներկայանար ոչ թէ իրեւ գաղթապետութիւն մը, այլ պետութիւններու ժողովրդավար միութիւն մը:

Այլպէս Հայաստանի մեր երկու ախոյեանները, կոփամարտիկ Վ. Ենկիրաքեան եւ օգակներու ախոյեան Ա. Աղարեան, որոնք Մելպուրնի Միջազգ. 16-րդ Ողիմպիականէն ստացան երկու ոսկի մետաններ, ինչո՞ւ միջազգ. մամուլին պէտք էր ճանչուէին իրը ոուս, երբ մնոնց եօթը պորտով հայ են:

Սակայն, մեղ հպատակութիւն եւ Հրամանալու Մելպուրնի մէջ առաջնակարգ գիրքէր գրաւեց, որ մեր փոքրիկ Հայաստանը Մելպուրնի մէջ առաջնակարգ գիրքէր գրաւեց, իր ետին ճգնալով երկու տասնեակ պետութիւններ:

Եւ այս այն երկիրն է, որ երեք տասնեակ արքի առաջ, չնորշէւ Հ. Ա. Հ. Մ. Ի. Հաղիս սկսած էր իր աջ ու ձախ ոտքերը զանազաննել իրարմէ:

Պ. Այլէս

ԿԱՐՈ ՇԱՀԻՆՆԱՆ

ԾԱԲԸ

Ցըմեռ օրեր,
Երբ փոքարիկն ըլլար մըռայլ,
Խս կ'երբայի՝ խորին ամայի դաշտերուն,
Ականջ տալու կէս-գիշերուան քրքիջին:
Սլացքն անոր...
Պերն ու հպարտ, խաղաղութեամբ մը խորումնկ,
Ան կ'երկարէր արտասուահիւծ աստղերուն՝
Բազաւկներն են հայածի,
Զերբ պարմանի մ'իր հարսին.
Գիշերին մէջ կը լսէի կարծես քէ՝
Զայնն իր գուլակ համբոյրին...
Ինձի համար,
Խորիդամիջն էր ան Ռւժին ու Կեանիչին...;
Ու ես հաւատէն ունէի իր անմահութեան...
Փոքարին դէմ իր քրքիջով՝
Ան մտածումն կը հանէր լիւնէ մը վեր...:

* * *

Անցեալ աշնան,
Օք մը յանկարծ մարդեր եկան
Խորն ամայի այն դաշտերուն,
Կացիններով, պարաններով
Ռւրուականնե՞ր էին կարմիր:—
Կը յսդային վեռւիր պէս...:
Հսկայ մաւրճավն էր արեւուն՝
Աստածծ դարե՞ր աշխատեր էր անոր համար:
Այդ մարդերուն
Քանի ոչ ժամը բաւեց
Զայն խելու իր յոգնարեկ բազուկներէն...:
Իր մահէն ետք,
Ալ չզացի երբ փոքարիկն եղաւ մռայլ,
Խորն ամայի դաշտերուն.
Մըտածումն իզեր էր վա՛ր Լեռներէն...:

* * *

Հիմտ ադրուր գարուն է.
Եւ անցեալ օք,
Մզում մ'յամառ նորէն քայլերս ուղղեց հո՛ն,
Խորն ամայի այն դաշտերուն.
Եւ յուգումէս ինկայ ծունիկի...
Կացնահար ծառն էր նման շերմաքարի
Սեւ գերեզման մը խոժոռա-,
Բայց իր կողէն՝
Արծուաքրոիչ նիզակներու խրոխտանէով՝
Բարունակներ ժայթքեր էին գէպի երկինք:
Անոնց մէջէն
Նորափետուր բռչուններ ե՛րդ կ'երգէին...:

ՏԻԿ. ԷՄԻ ՌԱՄՈՍ ՄԵԽԻԱՅԻ ՆԿԱՐԱՀԱՆԴԻՍԸ



Հանջ հանդիսականներէն, գիտէնք որ ան մեղմ ու քնչոյշ երդշուհի մըն է, մանաւանդ մեր դասական երգերու, բայց բնաւ չէինք կրնար երեւակայել, թէ Տիկ. իմէ չնորհալի նկարչուհի մըն է նաեւ:

Ուստի, ճշմարիտ հետաքրքրութեամբ, խումք մը գեղարուեստասէր բառ բեկամներու հետ, կամեցանք այցելել իր նկարահանդէսը:

Նախապէս ըստնք, որ ամէն անդամ երբ առիթը ներկայացած է ներկայ ըլլալու արդի նկարահանդէսներու, վերապահութեամբ մտած ենք որահը և անկէ հեռացած ենք հիանթափութեամբ և նոյնիսկ զգունքով:

Որովհետեւ, ժամանակակից արուեստագէտները, կարծես գիտակցար եւ ինքնախարհութեամբ, դեռ կը յամառին պարտադրել հաստրակութեան արուեստ մը, որ իրական հիմք չունի, զուրկ է նկարչական տարրական օրէնքներէ, ըլլալով միանգամայն ստապասիր ու կեղծ:

Բարեխախտաբար, Տիկ. իմէ Ռամոս Մեխիայի նկարահանդէսը եղաւ չափազանց հաճելի անակնկալ մը մեզի համար:

Ան իր ծաղկանկարներով եւ «մեռեալ բնութեան» հիտնալի նկարներով այցելուներուն կ'ընծայէ մտային անդորրութիւն եւ հոգեկան հրճուանքը:

Մենք իր մէջ նկատեցնէք արուեստագէտի առաջնին պայմանը՝ անկեղծաթիւն: Ան չի ջանար շողջողուն եւ խարուսիկ միջոցներով ներկայացնեք իր նիւթը: Իր արուեստը պարզ է եւ յստակ: Օրինակ, իր ծաղկանկարները կարծես ապրող էակներ են, որքան լուս եւ անշշուկ, այնքան խօսուն եւ արատայայթէ: Անոնցմէ իրաքանչիւրն ունի իր յատուկ լեզուն, արտայայտութեան եղանակը, ունը եւ հրապուրելով գաղտնիքը: Եւ այս ամէնը նկարչունքն էին կրցած է ընել գոյներու գորութեամբ եւ զգայնութեան փափկութեամբ, մեզ մասնակից ընելով իր ապրումներուն, մտահոգութեանց եւ իր թափած ձիգերուն: Կարծես ամէն մէկ պաստառի վրայ թողած է մասնիկ մը իր էութենքն: Կանացի իր զդայուն խառնուածքով չէր կրնար աւելի յարմար ճիւղ մը ընտրել նկարչութեան:

Զափազանցութիւն չէ եթէ բանք, որ Տիկ. իմէ չի պատկանիր որեւէ զպրոցի: Մեզ կը թուի թէ իր իրական զպրոցը բնութիւնն է, ինչպէս որ եղած է ճշմարիտ րոլոր արուեստագէտներուն:

Վինչի կ'ըսէ Դիտել, միշտ դիտել եւ ուսումնասիրել բնութիւնը,

Հ. Բ. Բ. Մեխիան գրադարանի գողարիկ սրահներուն մէջ, նեկա: Դին սկսեալ, տեղի ունեցաւ ծիկ: Էմէ Ռամոս Մեխիայի նկարահանդէսը:

Ինչպէս յարոնի է, մեր բազմաշաբահ հայրենակցուհին բնիկ Թիվլիսից է, Շահպարոննեան անուանի վերգաստանէն:

Ասկէ քան տարի տառչ, առաջին անդամ ըլլալով, «Արմենիան զինք ժառ նօթացուց մեր համայնքին, տաղով անոր մանրամասն կենապրականց եւ բեմական գործունէութիւնը:

Գիտէինք, որ ան կերպընկալ պարճ-ըու վարպետ մըն է, երկար տարիններ սիրուած «Գոլոն» թատրոնի խստապահանդամ ըստնք, ու ամէն անդամ երբ առիթը ներկայացած է ներկայ ըլլալու արդի նկարահանդէսներու, վերապահութեամբ մտած ենք որահը և անկէ հեռացած ենք հիանթափութեամբ և նոյնիսկ զգունքով:

Ուստի, ճշմարիտ հետաքրքրութեամբ, խումք մը գեղարուեստասէր բառ բեկամներու հետ, կամեցանք այցելել իր նկարահանդէսը:

Նախապէս ըստնք, որ ամէն անդամ երբ առիթը ներկայացած է ներկայ ըլլալու արդի նկարահանդէսներու, վերապահութեամբ մտած ենք որահը և անկէ հեռացած ենք հիանթափութեամբ և նոյնիսկ զգունքով:

Որովհետեւ, ժամանակակից արուեստագէտները, կարծես գիտակցար եւ ինքնախարհութեամբ, դեռ կը յամառին պարտադրել հաստրակութեան արուեստ մը, որ իրական հիմք չունի, զուրկ է նկարչական տարրական օրէնքներէ, ըլլալով միանգամայն ստապասիր ու կեղծ:

Բարեխախտաբար, Տիկ. իմէ Ռամոս Մեխիայի նկարահանդէսը եղաւ չափազանց հաճելի անակնկալ մը մեզի համար:

Ան իր ծաղկանկարներով եւ «մեռեալ բնութեան» հիտնալի նկարներով այցելուներուն կ'ընծայէ մտային անդորրութիւն եւ հոգեկան հրճուանքը:

Մենք իր մէջ նկատեցնէք արուեստագէտի առաջնին պայմանը՝ անկեղծաթիւն: Ան չի ջանար շողջողուն եւ խարուսիկ միջոցներով ներկայացնեք իր նիւթը: Իր արուեստը պարզ է եւ յստակ:

Օրինակ, իր ծաղկանկարները կարծես ապրող էակներ են, որքան լուս եւ անշշուկ, այնքան խօսուն եւ արատայայթէ: Անոնցմէ իրաքանչիւրն ունի իր յատուկ լեզուն, արտայայտութեան եղանակը, ունը եւ հրապուրելով գաղտնիքը: Եւ այս ամէնը նկարչունքն էին կրցած է ընել գոյներու գորութեամբ եւ զգայնութեան փափկութեամբ, մեզ մասնակից ընելով իր ապրումներուն, մտահոգութեանց եւ իր թափած ձիգերուն: Կարծես ամէն մէկ պաստառի վրայ թողած է մասնիկ մը իր էութենքն: Կանացի իր զդայուն խառնուածքով չէր կրնար աւելի յարմար ճիւղ մը ընտրել նկարչութեան:

Զափազանցութիւն չէ եթէ բանք, որ Տիկ. իմէ չի պատկանիր որեւէ զպրոցի: Մեզ կը թուի թէ իր իրական զպրոցը բնութիւնն է, ինչպէս որ եղած է ճշմարիտ րոլոր արուեստագէտներուն:

Վինչի կ'ըսէ Դիտել, միշտ դիտել եւ ուսումնասիրել բնութիւնը,

ՆՈՒԷՐՄ ՄԸ «ՀԱՅ ԿԵՇՐՈՒՆ»ԻՆ

Մեր որբերէն են քոյր-եղբայր Սիրանոյշ եւ Պօղոս Արդումանեանները։ Հոռ ապաստանած են երեք տասնեակ տարի առաջ, անճար եւ անօշնական, բայց օժտուած ըլլալով մեր ցեղային յատկութիւններով կրցած են բարեկեցիկ կեանք մը ստեղծել եւ նոյնիսկ հարսանալ։ Գաղութիս հին անդամները կը յիշեն թէ ի՞նչ նույիրումով եւ երիտասարդական եռանդով անոնք կ'աշխատէին օգտակար ըլլալ մը համայնքին։ Օք. Սիրանոյշը, մանաւանդ, եղած է մեր բնմէրու զարդը իրեւ չորհալիք դերակատար եւ վարժ արտասանող։ Եւ այդ, այն ժամանակ երբ բնմ բարձրանալը յանդգնութիւն կը սեպուէր, տիբալի նախապաշտումներով։

Հիմա ժամանակները փոխուած են, զաղութը եռապատկռւած է, կուլտու ու չէն։ Երկու սեռէն ալ նոր ուժեր հասած են եւ մեր ազգային ու հանրային ձեռնարկներ կը վարեն ձեռնահասութեամբ։ Հինները կը հանգստանան, ուրախութեամբ դիտելով զաղութիս յարտաեւ զարգացումը։ Հիններէն են նաեւ Սիրանոյշն ու Պօղոսը, որոնք նոյն ջերմութեամբ կապուած մասցին մեր հանրութեան։ Վերջինը որոշած ըլլալով անակնկալ մը ընել իրենց հին բարեկամներուն, ճաշէրոյթ մը սարչած էին իրենց բնակարանին մէջ, որ տեղի ունեցաւ նոյ։ Ճէին։ Այս մտերմիկ հաւաքոյթին ներկայ էին՝ կաթող. Պատուիրակ Սիրոն Աքք. Մանուկեան, իր փոխանորդը, Մուշեան Շ. Վարչ., Տիկնանց Վարչական կազմը, արուեստագիտունի Տիկ. էմէ Տէ Ռամոս Սիրիս (ծնեալ Շահպարանեան), Հ. Ա. Ե. Հոգաբարձութեան ատենապետ Աքմէն Պերկամալի, ժամուլի ներկայացուցիչներ, Տոքթ. Տիրատուրեան, Աքթուրո Սարգիսեան եւ ուրիշ հրաւիրեալ բարեկամներ, հանդերձ ընտանեօք։

Օք. Սիրանոյշ Արզումանեան իր եւ եղբօր Կողմէ կարճ ու գեղեցիկ ուղերձ մը կարդաց, զահաւատելով Տիկնանց Օժանդակի գործունէութիւնը եւ առուտաւոր զաշնամուր մը նուիրաբերեց «Հայ կեդրոն»ին, ինչ որ ընդունուեցաւ խանդավառ ծափերով։

Ճաշէրոյթն անցաւ աւելի քան հաճելի, որովհետեւ ներկաներէն շատերը բաժականաւերով դրուատեցին մեր բազմապիսի առաքինութիւնները եւ զոհաբերութեան ոգին, որոնց չորհիւ, ինչպէս ամէն տեղ, հոս ալ, մեր համայնքը բացառիկ վերելք մը ունեցած է։

Բարեմաղթութիւններ եղան, որ ազգէն անպակաս ըլլան նուիրեալներ, բարգործներ եւ ազգին համար աշխատողներ։

Եետոյ տեղի ունեցան երդ, նուագ, արտասանութիւն եւ պարեր, որմէ յետոյ ներկաները ցրուեցան գոհունակութեամբ, ինչպէս որ գոհ եւ ուրախ էին նուիրատունները։

Ն. Մ.

որովհետեւ միայն այդպիսով կարելի է կատարելադործուիլ եւ յաղթահարել արուեստի բոլոր դժուարաւթիւնները։

Եւ իրո՞ք, ինչ չափով, որ արուեստագէտը կարողանայ գիտել եւ ուսումնասիրել բնութիւնը, իւրացնելով անոր թագուն գեղեցկութիւնները, նոյն չափով հարազատ եւ ճշմարիտ պիտի ըլլայ անոր արուեստը։ ահա՛ այն միակ միջոցը, որով կարելի է մնալ ինքնատիպ եւ զերծ արդի կեղծ ճգոտումներէ։

Զերմապէս կը գնահատենք Տիկ. էմէն նկարահանդէսը եւ արուեստագէտէակ իր չորհիւն, միաժամանակ կը չորհաւարենք կազմակերպիչ Յանձնախանութը, որ առիթ մը ընծայեց մեղ ճանչնալու հայ նոր նկարչուհի մը։

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ

13.-ԿՈԴՄՆԱՑՈՅՑ

Խմբապետը խոշոր բոլորակ մը կը գէք հողին վրայ, կամ կաւիճով տախտակամածին վրայ, կ'որոշչ հիւսիսի կէտը, որուն վրայ կը կանգնեցնէ իր օդնականը կամ ուեէ սկառուտ մը: Առաջնորդներէն մին կը ներկայանայ՝ մարտակ մը (սկառուտական թաշկինակ մը ծայրը հանդոյց մը եղած) ձեռքը՝ իրը նաւապետ:

Խմբապետը կը կանչէ ուեէ սկառուտ եւ նոյն ատեն կ'անուանէ կողմնացոյցին տասնըվեց գլխաւոր կէտերէն մին, սկառուտը անմիջապէս պարտաւոր է վազել բոլորակին շուրջը եւ երթալ կանդնիլ կողմնացոյցին յայտարարուած կէտին վրայ: Սիսալ գիրք գրաւելու պարագային, նաւապետը իր մարտակով պիտի հարուածէ մինչեւ որ ճշգրիտ տեղը գրաւուի:

14.-ԾԿՈՒՑԻ ՎԱԶՔ

Սկառուտական կեդրոնէն կէս մզոն հեռու գտնուած վաճառատուն մը որոշել, որուն ցուցափեղին մէջ քաննեւինդ աեւակ այլազան տուարկաներ գտնուին:

Երկու կամ աւելի խմբակներ սկառուտական վազքով կը մեկնին, մէկ վայրկեան աշքէ կ'անցնեն ցուցափեղի եւ յետոյ նոյն վազքով կրկին կը վերապառնան: Խմբակի մը գերջին հաւողոյին ժամանկը հաշուր կ'առնուրի: Եթէ խմբակ մը կատարած է այս գործոզութիւնը 13 վայրկեանին մէջ, կը շահի յիսուն նիշ: Երկու նիշ կը զեղչուի ամէն աւելի կամ պակաս երկվայրեաններու համար:

Ցեսոյ, ճինդ վայրկեան արտօնութիւն կը տրուի խմբակը հաւաքուելու եւ ցուցափը պատրաստելու համար: Երկու նիշ կը շնորհուի իւրաքանչիւր տուարկայի ուղիղ անուանման եւ երկու նիշ կը զեղչուի իւրաքանչիւր սիսալ անուանման:

15.-ՀԱԳՈՒԵԼՈՒ ՄՐՑՈՒՄ

Մրցող սկառուտներ մէկ գծի վրայ կը շարուին եւ տրուած նշանի մը վրայ կը վազեն տասը քայլ հեռու կէս եւ կը հանեն սկառուտական գօսին: Կրկին կը վազեն տասը քայլ եւ գլխարկնին կը հանեն, տասը քայլ վազք եւս՝ շապիկ կը հանուի, տասը քայլ եւս՝ եւ կօշիկները կը մերկացուին եւ կը վազեն գէպի հեռու գտնուած նշանակէտը, ուրիէ կրկին կը վերադառնան եւ կը սիսին վերցնել եւ հագուիլ իւրաքանչիւր տուարկայ: Շապիկը պէտք է ամբողջովին կոնկուի եւ տարատին մէջ յարմարցուի, նոյնպէս եւ կօշիկներու կապերը կանոնաւոր կերպով անցուին: Իւրաքանչիւր տուարկայ իր գտնուած կէտին վրայ պէտք է դրուի սատ օրէնքի, նախ բան յաջորդ կէտին վազքը: Շուտ հասնող սկառուտը տուածին կը յայտարարուի:

16.-ՎՐԱՆ ԿԱՆԳՆԵԼ

Մրցում երկու խմբակներու միջեւ: Իւրաքանչիւրին կը յատկացուի մէյմէկ վրան, ձողով, ցիցերով եւ երկուքական թաշկերով (թօզմագ)

Առաջին նշանին խմբակները անմիջապէս պիտի յարդարեն վրանը եւ սպատրաստ վիճակի մէկ կանգնին վրանին առաջ մէկ շարքի վրայ:

Երկրորդ ազդանշանին վրանները պիտի քակուին, կանոնաւոր կերպով ժալլուին եւ իրենց նախկին տեղերը դրուին: սկառուտները կրկին մէկ շարքի վրայ սպատրաստ գիրք բռնելով:

Նուազագոյն ժամանակի մէջ վրանը կանգնող եւ վար առնող խումբը յաղթական կը համարուի :

17. - ՀԱՆԳՈՅՑԻ ՄՐՑՈՒՄ -

Մրցակիցները մէկ շարքի վրայ կը կանգնին, իւրաքանչիւրին ձեռքը պարան մը : Խմբապետը հանգոյցներու անուններ պիտի տայ եւ տասնընչինք երկվայրկեանի միջոց մը պիտի սահմանէ իւրաքանչիւր կապի համար : Անյաջող սկառաւներ մէկիկ մէկիկ դուրս պիտի մնան մրցումէն՝ մինչեւ որ մէկը՝ իր առաջին՝ հանգոյցի վարպետ յայտարարուի :

18. - ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԴԱԲՄԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՄ -

Երկու կամ աւելի խմբակներու միջեւ :

Իւրաքանչիւր խմբակէ քսան քայլ հեռու սկառաւ մը կայ հիւանդ, որուն վարյէն կախուծ պիտակին վրայ զրուած է հիւանդութեան կամ վէրքին տեսակը : Ազգանշանը արուելուն՝ խմբակները կը վազեն հիւանդին քով եւ տկարութիւնը ախատազներով անհրաժեշտ դարմանը կուտան, փոխադրութեան միջոց կը գտնեն զայն քսան քայլ հեռու կէտ մը : Հետեւեալ նիշերը պիտի որոշեն լաւագոյն խմբակը, ստուգութիւն հարիւրին 25՝ դարմանի ճշգրտութիւն՝ հարիւրին 25, մաքրութիւն եւ դործնականութիւն արուած դարմանի՝ հարիւրին 25 եւ փոխադրութեան հանգստականութիւն՝ հարիւրին 25:

19. - ԼՈՂԱԼ ԾԻԿՈՒԵԼՈՒ ՄՐՑՈՒՄ -

Մրցակից սկառաւներէն յիսուն մեղր հեռու տեղ մը հին հաղուստներ զրուած են, զվիարկ, վերարկու, տարատ եւ կօշիկներ : Նշան տրուելուն, սկառաւները պէտք է սուզին, մակերես ելին, համնին հաղուստներուն հազնին եւ լողալով կտ. վերազառան իրենց յենակէտը :

20. - ԿՈՅՐ ԼՈՒՂՈՐԴՅԵԼ -

Բոլոր լուղորդներուն աչքերը կապուած են, բացի մէկէն՝ որ զանգակ մը բժնած է մեռքը : Լուղորդները պիտի ջանան բոնել զանգակահար սկառաւը, որ արածուոած է ըստ կամո գաղրեցնել զանգակահարութիւնը եւ սուզի ջուրին տակը եւ կամ տարբեր վարպետութիւններ գործածել : Յաջող սկառաւը ինք կը ստանայ զանգակը եւ խաղը կը շարունակուի :

21. - ՄՈՒԽԱ ԱՐՁԱԿԱՆ -

Երկու խմբակներ սենեակի մը կամ դաշտի մը հակասակ կողմէրը կը կանգնին ճակատ ճակատի, իսկ խմբապետը կը մնայ կեդրոնի : Խմբակ մը կրնայ յառաջանալ մի միայն այն ատեն, երբ հակասակ կողմը կը նայի եւ կը համբէ : Յանկարծ կը դադրի համրելէ եւ ետ կը դառնայ . սկառաւները անմիջապէս պէտք է իրենց գտնուած կէտին վրայ մնան անշարժ եւ մունջ. խմբակին ուեէ մէկ սկառաւին ամենափոքր շարժումը յանցանք պիտի նկատաք եւ ամրողը կրկին ետ պիտի զրկութիւն նախկին դիձէն սկսելու : Խաղը կը շարունակուի՝ մինչեւ որ սկառաւ մը կեդրոնը՝ խմբապետին համնի եւ այսպիսով չափ մրցումք իր խմբակին համար :

Սկառաւները շուտով պիտի սորգին թէ՝ խելացութիւն է զգոյց ընթանալ՝ քան թէ ամապարել, որ կարողանան անմիջականօրէն քարացած մնալ՝ երբ խմբապետը անսպասելիօրէն հակատ կը գտնայ :

Նիւ նորք

ՄԿՐՏԻՉ ԽԱՆԱՀԵԱՆ

DAUASART

AÑO 4 - Nº 43

DICIEMBRE DE 1956

BUENOS AIRES

A columna vertebral de una nación es su cultura. La médula de esta columna es la suma de todos los valores espirituales e intelectuales. Cuanto más ricos sean estos valores, tanto más sólida y fuerte será esa cultura.

La cultura no es una apariencia que surja espontáneamente o improvisadamente: un proceso normal garantiza su desenvolvimiento y la elevación graduales. Múltiples factores, externos o internos, determinan su nacimiento y su desarrollo. En la preparación y desarrollo de la cultura influye el ambiente y las exigencias de vida que crea, la influencia de las condiciones sociales, todas las exigencias reunidas y acumuladas por el curso del tiempo, por la herencia, las costumbres, las tradiciones locales creadas como consecuencias de las relaciones sociales, económicas, políticas entre razas o naciones, y en fin, muchas formas y transformaciones.

Los materiales que dan forma y contenido precisos a esta construcción son psicológicos, fisiológicos y natural o cósmico si se puede decir. Un cielo risueño y estrellado o sombrío y nebuloso crearán disposiciones espirituales afines en el hombre que vive bajo esos cielos. Un cuerpo sano o enfermo contendrán un alma también sana o enferma. Un espíritu lleno de esperanza o desesperado un alma con el

velo de un sueño promisor o atormentada por una idea amenazadora, reflejará un estado semejante en su expresión, en la voz, en la palabra, en la forma y color de una obra. La filosofía y el arte nacieron con los caracteres que corresponden a aquellas exigencias y condiciones.

Los armenios también han tenido su propia cultura. Es imposible conocer históricamente su origen. Pensar es pasearse en el camino de la cultura: el espíritu humano tiene la propensión a usar su capacidad de pensar e imaginar siempre en algún modo y medida en relación con su ambiente y el Universo. Desde este punto de vista el pensamiento armenio, y la cultura que lo encarna, son tan antiguos como la historia armenia, y aún más.

La historia es la vida vivida, con sus diversas fases y etapas articuladas que se transmite de generación en generación. Los sucesos de los tiempos pasados, las principales personas se recuerdan oralmente mientras falta el alfabeto. Sobre ese tiempo nos ilustran los objetos usados y las figuras o símbolos dibujados en ellos. Gracias a ellos se manifiestan los pensamientos y las vivencias del hombre sin alfabeto; en su primitiva sencillez esos son los elementos primordiales de la cultura: con ellos nacen los poemas populares, primero orales, después escritos.

LA CULTURA ARMENIA

Los pocos fragmentos de sus poemas verbales llegados hasta nosotros prueban que también el pueblo armenio ha pasado por esas fases. En aquellos tiempos nacieron sus poemas mitológicos y épicos reflejos límpidos de un alma que ha sabido reflexionar sobre los aspectos universales y contar episodios de su vida.

El origen de la cultura armenia, así, se oculta en el pasado incierto que precede al cristianismo. Es verbal hasta el principio del siglo V en que su lengua sorprendente, repentinamente toma cuerpo, al crearse el alfabeto armenio con una belleza y perfección clásicas, en la traducción de la Biblia.

Esta caracterización se ve también en los fragmentos de la poesía oral, lo que induce a creer que ha existido una cultura oral antes del mismo siglo V y que hubo signos convencionales que hicieron posible la cultura y después dejaron de usarse por razones no aclaramos aún. Además desde el primero hasta el quinto siglo de Cristo las lenguas oficiales y escolares fueron el persa, el griego y el siríaco, y los alfabetos usados fueron, en el primer caso, el persa y el griego, en el segundo, el griego y el siríaco. Tal vez estos mismos caracteres se usaron también para la enseñanza de la lengua armenia.

Nuestro alfabeto fué inventado al principio del siglo quinto, en 413. Su autor, MESROB, o MASHTOTZ, fué un religioso, que antes había sido militar y político. Nació en 350, en Hatzek, pueblo de la provincia de Tarón en Armenia. Probablemente pertenecía a al estirpe de los Mamikonian, famosa, en la historia militar armenia, por su patriotismo y valentía. Dotado de talento innato y de imaginación creadora, se educó principalmente en las escuelas fundadas por San Nersés el Grande, el célebre Catholicós o Supremo Patriarca de Armenia. En estas escuelas se enseñaban, con particular importancia, las lenguas griegas y si-

ríacas; y allí tuvieron su fuente las inspiraciones de Mesrob.

Sahag, el hijo único del Catholicós San Nersés, era colega de Mesrob y fué hasta el fin su fiel colaborador. Nació en Cesárea de Capadocia, en el tiempo en que sus jóvenes padres frecuentaban juntos la escuela superior para perfeccionar sus estudios. A los dos años de la muerte de su madre —que era también Mamikonian— fué llevado por su abuelo materno a su patria, a Ashtisat de Tarón, lugar de nacimiento de sus padres. Después que su progenitor fué elegido Catholicós y de haber adquirido con Mesrob los conocimientos esenciales en las escuelas nacionales, fué a Cesárea para completar su educación e instrucción. Adquirió versación en la teología y la literatura de su tiempo y en las lenguas griega, siríaca y persa, que hablaba y escribía perfectamente.

Sahag y Mesrob, asumieron funciones de gran responsabilidad: el primero fué Catholicós; el segundo era religioso y fué honrado por el Patriarca griego de Constantinopla con los títulos de profesor y doctor honorario. Ambos preparados a conciencia para la gran obra, cuya base había puesto San Nersés el Grande, y alentados por Vramshabuh, el estudioso e ilustrado rey armenio, se consagraron con ardor y energía sin igual a la tarea seria y penosa. La mayor responsabilidad era de Mesrob: realizar el gran sueño de crear una cultura nacional sobre una base sólida.

Era imposible crearla sin alfabeto propio. La lengua armenia, de fonética abundante, no podía representarse con los caracteres griegos ni siríacos. La capacidad intelectual de Mesrob le permitía afrontar la empresa de inventar un alfabeto propio. Sus esfuerzos incansables, su inflexible voluntad y deseo de triunfar fueron coronados por el éxito: treinta y seis caracteres que permiten representar todos los sonidos

de la lengua armenia, con todas sus riquezas y bellezas, fueron el fruto de sus investigaciones y estudios asiduos.

Sahag participó en este trabajo. Su erudición, unida al genio inventivo de Mesrob, hicieron el milagro del alfabeto. Gracia a él tomó cuerpo LA CULTURA ARMENIA, que se inició con la TRADUCCION DE LA BIBLIA, "la reina de las traducciones", según los armenistas extranjeros. Producto del intelecto hebreo, este Libro de los libros se vistió con la púrpura armenia y se le influyó el espíritu armenio. Por esto la Nación Armenia, después de perder su independencia política y de vivir en período áspero de sujeción hasta 1918, no perdió su carácter nacional, abrazado firmemente a su tierra materna.

El siglo que vió este milagro, se llamó SIGLO DE ORO. En los posteriores, aún alguno de declinación la lengua no perdió su calidad, porque su espíritu estaba vivificado por los Sahag-Mesrob, que aun constituye el tesoro más precioso e inviolable del pueblo armenio, en su patria y en la dispersión.

Este Siglo de Oro no sólo dió el Libro de Oro —la Santa Biblia— por la cual pudimos preservar nuestro carácter nacional y el espíritu cristiano de nuestro país, sino también lo convirtió en un baluarte fuerte e indestructible, ígneo y luminoso, para contener las hordas bárbaras de otras religiones que habrían arrasado Europa, que iba a ser la cuna de una nueva civilización. La invasión árabe fracasó más tarde al querer arraigar, con un flujo duradero, en las tierras que había ocupado. El Occidente no ha visto este hecho histórico y no ha apreciado este acto valiente del pueblo armenio consagrado por el martirio del siglo.

Pascal en sus "Pensamientos", ha dicho irónicamente, que quizás con verdad: "Si la nariz de Cleopatra hubiera

sido corta, toda la faz de la tierra hubiera sido cambiada". ¿Es perdonable aplicar este pensamiento a otra verdad, tal vez paradojal para algunos?: Si Armenia, desde el siglo primero y sobre todo desde el siglo de Oro hasta los siglos de las Cruzadas no hubiera sido —con la fe inquebrantable de su pueblo— un fuerte dique cristiano contra las invasiones de las desastrosas razas no cristianas, la faz de Europa sería otra. Así lo atestiguan los hechos y lo reconocen ya algunos historiadores contemporáneos de buen sentido.

Este fué, uno de los principales actos de la cultura armenia.

Todos los años, el pueblo armenio, celebra la inolvidable memoria de SAN SAHAG y SAN MESROB, que forjaron el siglo de oro y fueron las dos columnas de oro conductores de la vida religiosamente nacional o nacionalmente religiosa de los armenios. En todas partes donde existe un sólo armenio se celebra ese día, allí donde la cultura permite apreciar merecidamente esta fecha liberal.

La Argentina, nuestra segunda patria es, felizmente uno de esos países.

EDITORIAL



NAVASART

DIARIO EN UNA REVISTA

Brillante Ceremonia de Clausura de los Juegos Olímpicos

LAS COMPETENCIAS ALCANZARON ALTO VALOR TECNICO

El desarrollo y los resultados de los XVI Juegos Olímpicos realizados en Melbourne han sido una cabal refirmación de los altos valores morales de este certámen deportivo, el más importante del mundo, cuyo origen se debe a la tenacidad de un educador francés, barón de Coubertín, quien logró el plausible anhelo de reunir a todos los pueblos del mundo en competencias de espíritu fraternal.

MELBOURNE, 8 (Especial). — Los Décimosextos Juegos Olímpicos —uno de los más desorganizados de la historia de la competencia internacional— fueron clausurados hoy bajo un cielo grisaceo y sombrio ante una concurrencia de más de 110.000 personas. La ceremonia de clausura culminó en un desfile de las banderas de las 69 naciones participantes. Las bandas del ejército, la marina y la real fuerza aérea australiana se mantuvieron rígidamente en posición de atención mientras se realizó el desfile de las banderas alrededor del enorme estadio circular de la cancha de cricket.

Cuatro obuses fueron emplazados en un extremo del campo para dar su saludo final a los Juegos Olímpicos mientras los abanderados de las distintas naciones marchaban en fila india alrededor del estadio para alinearse luego en uno de los lados de la cancha. Los mismos abanderados que llevaron el estandarte de sus países en

la ceremonia de inauguración el 22 de noviembre, enarbolaban hoy las banderas. La delegación de abanderados mexicana, que constaba de cinco hombres, marchó con sus chaquetas pardas y partalones arena en formación cerrada bajo la bandera blanca y verde con el águila roja.

En contraste con el día de la inauguración el tiempo era frío y había en el aire una sugerión de pronta lluvia. Mientras sacudía violentamente la llama olímpica que en unos momentos más sería apagada.

La multitud, acalmó la declaración de que las banderas reunidas "simbolizan la amistad internacional" pasando por alto el hecho de que han sido los juegos más preñados de disputas y disensiones desde su creación en el año 1896.

Avery Brundage, presidente del Comité Olímpico Internacional; W. S. Kent Hughes, presidente del Comité Organizador Australiano; Sir Frank



Los Juegos Olímpicos modernos se deben a Pierre de Coubertin, educador francés que en la Soborna expuso su idea de revivir las competencias deportivas de la vieja Grecia, concretándola en 1896 en que se realizó el primer certám en en Atenas.

Selleck, Lord mayor de Melbourne y E. von Frenckel, de Helsinki —donde se realizaron los últimos juegos olímpicos— avanzaron hasta la blanca plataforma mientras los atletas australianos encabezaban la marcha de los 500 competidores que permanecía aún en la ciudad después de los eventos finales de ayer. Los atletas pasaron marchando al lado de las banderas y circundaron luego el estadio, para ir a colocarse en el grupo de banderas.

En un mástil se enarboló entonces la bandera blanca, verde y roja de Italia, para significar que en ese país, dentro de cuatro años, se realizarán en Roma los próximos Juegos Olímpicos.

Brundage entonces procedió a la clausura oficial de los juegos. En la tranquilidad del estadio su voz se escuchó sonora.

"En nombre del Comité Olímpico Internacional, ofrezco a su majestad la reina y al pueblo de Australia, a las autoridades de la ciudad de Melbourne y el comité organizador de los juegos, nuestra gratitud más sincera.

"Proclamo la clausura de los Juegos Olímpicos de 1956 y de acuerdo con

TERKA

— de —

GREGORIO TERTZAKIAN

TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,
RAYON Y ALGODON

LAPRIDA 1458

Vicente López, F.C.N.G.B.M.

T. E. 791 - 8429 y 795 - 0044

la tradición, hago un llamado a la juventud de todos los países para que se congregue dentro de cuatro años en Roma, para celebrar allí con nosotros, los Juegos de la XVII Olimpiada. Quiera esa juventud hacer gala de alegría y concordia de manera que la antorcha olímpica sea llevada en alto con mayor entusiasmo, valor y honor por el bien de la humanidad en todas las épocas".

La muchedumbre aplaudió en forma atronadora al terminar de hablar Brundage y luego el presidente del Comité Internacional recibió la bandera olímpica de manos del alcalde de Helsinski, con Frenckell. Brundage, a su vez, la entregó al Lord Mayor de Melbourne para su retención y resguardo por las autoridades cívicas de Melbourne hasta los juegos de Roma. Seis trompetas de la real fuerza aérea australiana tocaron sus clarines y la llama olímpica —traída desde Grecia— quedó apagada a las 16,45.

Los abanderados regresaron entonces a sus posiciones detrás de los portaestandartes que llevaban los nombres de cada uno de los países participantes en las olimpiadas, mientras comenzaban a caer una fina llovizna. El coro olímpico, de 500 voces, entonó entonces el himno olímpico, mientras una guardia de siete cadetes de la real fuerza aérea australiana bajaba la bandera olímpica del asta situada en un ángulo del estadio. Cuatro cañones Howitzer dispararon seguidamente una salva que estremeció el estadio, mientras los cadetes, con paso lento, recorrian la pista y abandonaban el estadio. El abanderado húngaro recibió una ovación de los australianos al abandonar el estadio.

PREMIO NOBEL DE LA PAZ

MELBOURNE, 8 (Especial). — Avery Brundage opinó que el Comité

Olímpico Internacional que preside debe ser postulado para el premio Nobel de la Paz. En conferencia de prensa, Brundage afirmó que el "tremendo éxito" de las Olimpiadas de 1956 tiene gran significado internacional, en vista de la situación mundial imperante. Expresó al respecto: "Cuando varios países comenzaron a retirarse de las olimpiadas pareció que iba a llegarle su fin, pero por primera vez en los tiempos modernos se ha practicado una tregua olímpica. Fué la gestión directa del Comité Olímpico Internacional lo que mantuvo a Hungría en los juegos y la decisión del Este y el Oeste de Alemania de enviar un equipo conjunto constituyó un extraordinario acontecimiento. El comité ha logrado crear lazos fraternales que no forjaron las concillerías del mundo".

EL PUNTAJE FINAL

MELBOURNE, 8 (Especial). — De acuerdo con el cómputo extraoficial de puntos, Rusia ha ocupado el primer lugar, por países, en la Olimpiada, aventajando por 129 a Estados Unidos, que figuró en segundo puesto. Los totales definitivos, al terminar los Juegos de Melbourne, son éstos:

Rusia, 722 puntos;	Estados Unidos, 593;	Australia, 278½;	Alemania, 223;
Hungría, 220½;	Italia, 185;	Inglaterra, 180½;	Suecia, 164;
Polonia, 151½;	Japón, 139;	Franicia, 120½;	Rumania, 108;
Finlandia, 98½;	Irán, 71½;	Francia, 70½;	Irlanda, 52;
Checoslovaquia, 71½;	Turquía, 61;	Canadá, 52;	Bulgaria, 48;
Dinamarca, 29;	Canadá, 52;	Irán, 48;	Dinamarca, 29;
Nueva Zelanda, 26;	Irlanda, 28½;	Bulgaria, 34½;	Irlanda, 28½;
Africa del Sur, 24;	Nueva Zelanda, 26;	Dinamarca, 29;	Nueva Zelanda, 26;
Corea, 22;	Africa del Sur, 24;	Irlanda, 28½;	Africa del Sur, 24;
Noruega, 21;	Corea, 22;	Nueva Zelanda, 26;	Corea, 22;
Argentina, 12;	Bélgica, 11;	Africa del Sur, 24;	Bélgica, 11;
Bélgica, 11;	India, 10;	Corea, 22;	India, 10;
India, 10;	Trinidad, 7;	Bélgica, 11;	Trinidad, 7;
Trinidad, 7;	Uruguay, 6;	India, 10;	Uruguay, 6;
Uruguay, 6;	Suiza, 5;	Trinidad, 7;	Suiza, 5;
Suiza, 5;	Islandia, 6;	Uruguay, 6;	Islandia, 6;
Islandia, 6;	Grecia, 4;	Suiza, 5;	Grecia, 4;
Grecia, 4;	Bahamas, 4;	Bahamas, 4;	Bahamas, 4;
Bahamas, 4;	Portugal 3;	Portugal 3;	Portugal 3;
Portugal 3;	Nigeria, 2;	Nigeria, 2;	Nigeria, 2;
Nigeria, 2;	Malaya, 1;	Malaya, 1;	Malaya, 1;
Malaya, 1;	España, 1;	España, 1;	España, 1;
España, 1;	Cuba, 1.	Cuba, 1.	Cuba, 1.

El Espíritu de los Juegos Olímpicos de la Era Moderna

En la época primitiva de Grecia, envuelta en la incertidumbre de la leyenda, encontramos la costumbre de honrar las exequias de los héroes con torneos de armas y juegos atléticos.

Parece ésta, la procedencia lejanísima de los Juegos Olímpicos que más tarde fundara, según Hesíodo, el héroe Heracles, el triunfador de Augeas, rey de Elide.

La trascendencia que tuvieron es digna de su origen. Vinieron con el prestigio de las cosas que emanan del espíritu como un acto de gratitud póstuma.

Más tarde, se realizaron en prez de los dioses en distintas ciudades griegas conservando entre la lucha y la algarabía una esencia religiosa característica.

No nacieron del placer ni para el deleite efímero, sino que desde sus comienzos fueron como un rito y más de un severo entrenamiento militar que les permitió estar listos para defender la patria.

Fueron una ofrenda colectiva en la cual los atletas vencedores recibían en la simbólica corona, la gracia del divino Zeus o de Apolo, gracia que se extendía a la ciudad natal del vencedor.

Así se explica la exclusión de los esclavos y de todo atleta que no gozara de prestigio moral por cuanto no eran dignos de ofrecer a sus dioses su fuerza y su valor.

Esto hizo que los juegos griegos conservaran aún en los últimos tiempos, una cierta dignidad, que no tuvieron los espectáculos romanos. Por eso, cuando éstos anunciaron a los atenienses que iban a exhibir una lucha de gladiadores, aquéllos contestaron que antes destruirían la estatua de la Pie-

dad, levantada por sus antepasados, porque no concebían sus juegos sino como un acto de fe y de alegría.

Los romanos carecían de la sensibilidad de aquel pueblo que creó, por el culto a la belleza y a sus dioses, un arte no superado, y, por el deseo de comprender el mundo, una filosofía que planteó los problemas que preocupan hasta hoy al hombre.

Y así, mientras los espectáculos romanos fueron sólo una brillante manifestación de fortaleza, de un pueblo joven que simulaba en el estadio y en el gimnasio la lucha bética, preocupación constante de aquella edad guerrera y heróica, los juegos griegos aumentaban su significado como expresión de civilización y de cultura.

La educación del ciudadano, las disciplinas del espíritu, sus poetas, sus escultores, todo lo que tenían de noble en el saber y en el sentir, era exhibido por cada ciudad ansiosa de sobresalir en fama y en honores.

Los juegos griegos abarcaron la vida toda del hombre, determinando la condición civil y su dignidad. El que era descalificado en ellos perdía en la vida civil su buena fama.

Los jueces del deporte aplicaban con severidad los reglamentos y discurrían sobre el honor porque sabían que su fallo, al anular al atleta, deshonraban al individuo.

Los reglamentos contenían los cuadros severos del entrenamiento y el marco moral, siendo conocidos en las ciudades más lejanas. La tregua sagrada que se decretaba durante su realización y las franquicias que se consignaron, constituyeron, después, los antecedentes más lejanos del derecho de gentes.

Los juegos Olímpicos de la era mo-

derna, bautizados con este nombre simbólico, no ocupan el lugar de aquéllos en la vida de los pueblos y sus fines tampoco son los mismos, porque han variado las condiciones de la existencia. Desde entonces la sensibilidad y la razón de las multitudes han cambiado. La máquina humana al influjo de la industria moderna se ha transformado haciéndose menos resistente. La fatiga del cuerpo ha castigado el alma y devolver las energías que se agotan rápidamente, constituye una grave preocupación de Estado.

Los juegos tratan hoy de crear una raza más fuerte, de formar legiones de hombres sanos a quienes pueda confiarle mañana el porvenir de los pueblos. Es sin duda la parte más noble del deporte moderno, cuya consecución preocupa a los gobiernos porque en cada parque, en cada gimnasio que se inaugura, se resuelve una gran problema higiénico.

Hay además otro aspecto: La arena olímpica congrega a la juventud de todas las naciones del universo para cobijarla bajo un mismo cielo, respirar un mismo aire, vivir en un ambiente de fraternidad y compartir la gloria y el esfuerzo, y con el deseo de que nada hiera el sentimiento patriótico de cada uno, ni la nacionalidad, ni los principios políticos, ni las creencias religiosas, ni los conceptos de civilización, ni las modalidades particulares. Allí se espera que la pujanza varonil se sienta movida por indiscutidos sentimientos de amor a la humanidad socorridos por espléndentes manifestaciones de belleza.

En ese conglomerado de todas las razas con la heterogénea modalidad que suponen todas las costumbres, todas las civilizaciones, se observa un ritual único, sencillo, común a todos, de una sola moral, y es cumplido, mantenido y defendido sin ninguna resistencia y con la mayor fe y entusiasmo.

Tal es el significado de los cinco

anillos entrelazados de la Bandera Olímpica, símbolo de las razas y pueblos que viven en los cinco continentes. Expresan la hermosa esperanza de que los concursos de fuerza, de agilidad de destreza sirvan no sólo para fortificar las generaciones nuevas, colaborando al mejoramiento de la humanidad, sino también para desarrollar la amistad entre esa juventud internacional y por consecuencia para contribuir al acercamiento y a la cordialidad de los pueblos.

Los Juegos Olímpicos no deben ser privilegio del grupo de jóvenes deportistas que representan la nación, sino juvenil y simpático movimiento pacifista del pueblo todo.

Los Juegos Olímpicos modernos tienen el carácter y la fisconomía de la nueva cultura y son como ellos, tan complejos en su finalidad, que, partiendo de la contextura humana, extienden su raigambre a todas las manifestaciones de la ciencia, del arte y de la vida de relación. No tienen el carácter de un rito sagrado, ni nacieron como homenaje póstumo; son fiestas de primavera, de juventud, de alegría, que llaman a los atletas del mundo para vivir, en un solo cielo, el sueño de perpetua paz y felicidad que espera la humanidad desde su origen y que aún no ha realizado.

R. M.

**Doctor
ANTRANIK EURNEKIAN**
Cirujano

Especialista en Neurocirugía

(Actualmente en los EE. UU.)

Cnel. N. Vega 5531 — 54-0765

MURIO MILDRED DIDRICKSON ZAHARIAS LA MAS COMPLETA ATLETA DEL SIGLO

GALVESTON. (Especial). — Hace pocos días, falleció en el hospital local la señora Mildred Didrickson de Zaharias, considerada la mejor atleta que ha tenido los Estados Unidos. Desde hacía tres años sufría de cáncer, que hizo crisis hace poco. La señora Zaharias fué campeona olímpica y vairas veces ganadora del campeonato de golf de los Estados Unidos, pero practicó además diversos deportes con igual eficacia. Tal repercusión tuvo su muerte en esta nación, que el presidente Eisenhower inició su conferencia de prensa del día haciendo el elogio de la deportista fallecida, calificándola como la "más grande atleta norteamericana", agregando que había alcanzado la admiración de todo el pueblo, y que su valerosa lucha contra la enfermedad que la postraba era ejemplo para todos.

EXCEPCIONAL FIGURA

N. de la R. — Mildred Didrickson de Zaharias, fué una figura digna de figurar en la época griega, pues tuvo

el vigor de una mujer de aquel tiempo y resultó tan excepcional como para calificarla la mejor atleta del siglo. Aún enferma Mildred luchó y ganó torneos con la misma suficiencia de sus mejores años.

A los 15 años fué campeona de Estados Unidos en lanzamientos, saltos y carreras, y en 1932 se le consideró la mejor atleta femenina, a raíz de sus actuaciones en las Olimpiadas de Los Angeles, que ratificó luego en los juegos de Berlín, superando las marcas mundiales de 80 metros vallas, lanzamientos de disco y jabalina y también de las pruebas de 100 y 200 llanos. Posteriormente practicó básquetbol y luego tenis, para finalmente dedicarse al golf y ganar los más importantes torneos y campeonatos de Estados Unidos, en los años 1945, 46, 47 y 50. Contrajo matrimonio en 1938 con el célebre luchador George Zaharias y en su última visita a Eisenhower hizo una exhibición de golf dedicada al presidente. La señora de Zaharias que falleció a los 42 años, fué sepultada en Beaumont, Texas, tal como era su voluntad.

“KARATEX”

A. KARAGOZLU e HIJOS

TINTORERIA, ESTAMPERIA Y TEJIDOS

Av. de los Constituyentes 7550

T. E. Prov. 72 - 3264

Villa Dihel — San Martín

La Nación Armenia y su Obra Cultural

Por ARCHAG TCHOBANIAN

(Continuación)

La actividad cultural y artística es cada vez más brillante después de la guerra del 14. En París hay cinco compositores de música: Diran Alexanian, Vahram Sevadjian, Bartevian, Alembchah, Berberian y en Suiza, Stéfano Elmas.

La pleyade de artistas armenios en el extranjero después de la guerra del 14, son entre otros: Marianne Damad, Tigrane Yergat, e Idoctor J. Mardrus, el romancero Michel Troyat, ganador del premio Goncourt; el profesor Adontz; Armen Ohanian, célebre bailarina; Janine May, que obtuvo un premio por sus romances; León Guerdan, fundador del periódico Francia-América de Nueva York; Hrand Trossian, que publicó en París el Mercurio de Oriente, en fin cientos de nombres que resulta imposible enumerar.

Hay que hacer notar que durante la segunda guerra mundial, el pueblo armenio aportó a las Naciones Unidas 300.000 soldados y 60 generales en Rusia, decenas de miles de soldados en Francia y América, y hubo un gran número de armenios en la resistencia francesa.

Hoy luego de la nueva victoria sobre el despotismo alemán, la cuestión armenia se expone nuevamente ante las naciones libres.

CARTAS DE ALGUNAS EMINENTES PERSONALIDADES ALIADAS EN FAVOR DE LA CAUSA ARMENIA (1917)

Carta de Jean Cout, Vicedirector de Asuntos Políticos del Ministerio de Relaciones Exteriores.
 (En nombre de Georges Clemenceau y bajo su orden, Jean Gout dirigió la siguiente carta a Archag Tchobanian, presidente de la Unión Intelectual Armenia, en respuesta a una carta de este último al presidente del Consejo para saludar las victorias en el Frente de Francia).

Señor Presidente:

El señor presidente del Consejo y ministro de Guerra, se siente conmovido por la carta que le habéis enviado en ocasión de las victorias del frente de Francia.

Tengo el honor de transmitiros su agradecimiento.

Las poblaciones de Armenia pueden estar seguras de que el Gobierno de la República se sentirá feliz de darles todo su apoyo para impedir nuevas masacres como las que han sido víctimas.

Recibid, señor Presidente, la seguridad de mi consideración más distinguida.

El Ministro Plenipotenciario, Vice-director de Asuntos Políticos,

JEAN GOUT

París, 8 de diciembre de 1945.

París, 1917.

Un símbolo

Los aliados luchan porque cada nación pueda disponer de sí misma.

En Oriente la nación Armenia escapa a la tiranía turca. Ninguna nación sufrió un martirio tan cruel. Una autonomía es el símbolo del triunfo del derecho.

A. MEILLETE
Profesor del Goglego
de Francia

París, 7 Dic. 1917.

Carta de Monseñor Touchet

Dios dió a Armenia dones incomparables; el asiento más antiguo de la humanidad; su pueblo honra la tierra por su tenacidad y valor. Sus poetas le colocan una corona de palmas. Sería una vergüenza si los diplomáticos, después de la tormenta de sangre, olvidasen que el pequeño pueblo ha merecido mil veces su autonomía.

M. TOUCHET, Obispo de Orléans
Orléans, 20 Dic. 1917.

Mensaje del Vizconde James Bryce

El mundo está pasando por una terrible crisis. Pero ningún pueblo ha sufrido como el armenio. Las Potencias Aliadas que luchan por la justicia y la humanidad han proclamado que la cruel tiranía turca no debe ser restablecida sobre las razas cristianas del Cercano Oriente. Uno de sus importantes deberes es mantener contra el enemigo común: Turquía y Alemania. Sabemos que armenios y georgianos del Cáucaso gozan de privilegios que deben continuar.

Los armenios por supuesto han sufrido más que los georgianos. Pero es tal el poder de recuperación de la raza Armenia, su inteligencia y capacidad, que se puede pensar que cuando se restaure el orden se convertirá nuevamente en el hogar de un pueblo rico y progresista.

La simpatía de los amigos ingleses de la libertad estarán siempre con

nuestros esfuerzos y los de vuestros compatriotas.

BRYCE
Londres, 27 Dic. 1917.

Una palabra a los armenios

Tengan coraje los armenios; Los brazos de las Naciones Aliadas se cierran sobre los opresores.

La caída de Bagdad fué seguida por la de Siria. Pronto Jerusalén estará en manos inglesas y la raza hebrea volverá a su antigua heredad.

Que éste sea un signo para la golpeada Armenia. Los días de la opresión turca están contados. La victoria aliada revelará a Armenia y Palestina, la aurora del día de la libertad y el comienzo se una era de paz.

Las simpatías de la gente americana están con los armenios y la redención de Armenia se encuentra entre los objetivos de esta guerra. No habrá paz hasta que no se realice

J. MARK BALDWIN, Corresp.
Instituto de Francia

París, 6 Dic. 1917.

Trad. de Raffi Mirakian

TROVADORES ARMENIOS

NAHABED KUCHAK

La obra de Nahabed Kuchak se compone de una larga serie de pequeños poemas, de kafas, en su mayor parte de cuartetas. De estos minúsculos poemas, cada uno de los cuales son distintos entre sí, algunos tratan de objetos didácticos, otros cantan el dolor de los emigrados, de los "peregrinos" errantes lejos de su país natal, y en su mayoría, los más bellos, son canciones de amor. Hållanse ellos en muchos manuscritos viejos. Todos han sido escritos para ser cantados, y deben haber sido cantados en muchas partes de la Armenia, particularmente en la Armenia occidental. Es evidente que los copistas los han transcrit o siempre de memoria, y de ningún modo según un manuscrito, porque no se han aún hallado una sola serie que sea idénticamente reproducida en los otros ejemplares. Algunos, a veces bajo una forma bastante modificada. Ninguno de los manuscritos que nos son conocidos nos dan nombre de autor. Los poemas no los contienen y los copistas no hacen ninguna mención. Estos conténtanse con dar a estas series los títulos siguientes "Canciones de amor" "Canciones de júbilo". o "Haieren", "Haireni kargav", es decir, (canción) a la manera armenia, (canción) al modo armenio, lo que muestra bien que estos poemas representan muestras de la más pura tradición armenia por la prosodia, por el estilo y por la música. Todos ellos están escritos efectivamente según un modo prosódico armenio y que deben ser bastante viejos. Este modo consiste en un verso rimado de quince sílabas con tres cesuras (7-3-5), que se hallan en las antiguas canciones populares de Akn, y del cual han hecho uso muchos poetas eclesiásticos de decimotercero o decimocuarto siglos como Frik, Kecharetsi, Arakel de Sunik, Gregorio de Akhtamar, Hova-

sap de Sebastia, etc. Pero mientras estos poetas emplean igualmente otros modos prosódicos, las canciones de Kuchak son todas escritas según sea sola versificación.

El nombre de Kuchak nos ha sido revelado por el "vartabed" Padre Aristakes Devgantz que, en su Haierg (canciones Armenias), aparecido en 1882 en Tiflis (Cáucaso) ha publicado una serie de estos poemas según un manuscrito copiado en 1583 en Sebastia. En el prefacio de su libro, el Padre Devgantz afirma que estas canciones son las del famoso ashugh (trovador) Nahabed Kuchag; él no da ninguna prueba de eso. Su manuscrito quizás contenía este nombre. Según él Kuchak habría vivido al principio del siglo décimosexto, en Kharagonis, cerca de Van (Armenia), donde hållase su tumba, hecha un lugar de romería. El autor de estas canciones es seguramente originario de Akn. Su lengua trae todas las características del hablar local de esta ciudad de la Armenia occidental, que es por lo demás célebre por la belleza magnífica de sus canciones populares anónimas y sólo en las canciones de Akn hållanse largos fragmentos de estos poemas, verbalmente conservados hasta el presente. Es posible que el trovador que ha creado estas canciones, nacido en Akn, haya ido, en su vida errante, a vivir sus últimos días a Kharagonis. Podría-
se también suponer que el Kuchak que reposa en Kharagonis, es un otro poeta que posee el mismo nombre. Es extraño por lo demás, que veneren, como la de un santo, la tumba de un poeta que es el más profano de edad media armenia, que ha cantado ante todo el amor, el vino, los placeres, y que, habiendo escrito poemas de espíritu religioso —cuyo misticismo es bastante moderado— permítense a veces hu-

TEMPERANCIA

Preguntando a numerosos longevos la razón por la cual habían llegado a tan avanzada edad, se han obtenido las respuestas más desconcertantes.

Unos lo atribuían a su incesante actividad física, en tanto que otros afirmaban haber pasado sedentariamente gran parte de su vida. Algunos estaban convencidos de que levantarse con la salida del sol prolonga la vida. Otros, de que el secreto consiste en acostarse temprano. En ciertos países de notoria longevidad se cree que resulta del diario consumo de "yoghourt", y así por el estilo. Y menos mal todavía, cuando se trata de motivos más o menos coherentes, como los anteriores; porque lo interesante comienza cuando aquella célebre centenaria proclama deber a su pipa tan excelente estado de salud, a pesar de los años; o cuando se atribuye a un vaso de vino tomado en ayunas todas las mañanas... siendo así que es "a pesar" de ello y no "debido" a ello como llegaron a vivir tantos años.

Indudablemente, no debemos buscar en tan disparatados argumentos como se invocan generalmente el secreto de la longevidad. Pero, si, independiente mente de las razones de los interesados, podemos dedicarnos a investigar por nuestra cuenta algún motivo aceptable, encontramos una "característica" de vida, un "modo" de llevar la existencia, que construye, por decirlo así, el

"denominador común" de la longevidad, que en ningún caso falta: se trata de la "Temperancia".

Antiguos y modernos han ensalzado por igual la temperancia, proclamándola suprema fuente de salud. Empero, son pocos los que en la práctica saben recoger el ejemplo de la sabiduría de los antiguos y modernos, adaptándola así para encontrar la salud perdida o conservar la que se posee. Temperancia en el comer. Temperancia en el dormir. Temperancia en la actividad física. Temperancia aun en el placer. Porque hasta aquello que es benéfico franquea los límites de la utilidad y se convierte en nocivo cuando interviene el abuso.

Gracias a la temperancia, muchos hombres que habían perdido la salud la recobraron nuevamente. La temperancia consiste en hacer uso frecuente de la preciosa facultad de detenerse a tiempo, en el ejercicio de cualquier actividad, sin pasar nunca más allá de aquellos ciertos límites que impone el sentido común. Después de todos, la satisfacción de haberse sabido contener supera con creces a la del hartazgo. Un pequeño sentimiento de insatisfacción es siempre necesario para que él nos impulse al esfuerzo. Aunque no fuera más que por eso, debiéramos professar más a menudo la conducta de la temperancia, un precepto preferente del Decálogo de la Salud.

moradas irreverentes con respecto a las cosas de culto. Se halló en los viejos manuscritos un poema en honor de la Santa Virgen, firmado por "Kuchak de Van", y que es el de un poeta profundamente creyente. Esta página es enteramente diferente por el estilo a la lengua, de las canciones que nos ocupan. Es más que posible que es este Kuchak místico al que reposa en Kharagonis.

Lo que es cierto es que estas canciones son, más que de un eclesiástico influído por la poesía popular, o de un escritor sabio imitando los trovadores, sino que el de un verdadero cantador público, de un trovador profesional. Ellas dan la nota más verídica, más típica de la poesía popular armenia, ellas son lo que hay de más exquisito y más étnicamente personal, en esa vieja poesía.

SE CONSTITUYO LA MESA DIRECTIVA DE LA U.G.A.

La Comisión Directiva acaba de constituir su mesa directiva. Luego de la renuncia del señor Ardasches Sarkissian —que después de largos años de ininterrumpida labor ha querido tomar un merecido descanso— la Comisión Directiva invitó al Sr. Mgredich Nazaretian primer suplente, para ocupar la vacante. En consecuencia, se procedió a constituir la mesa directiva de la siguiente manera: presidente, señor Barker Barsamian; vicepresidente, señor Armenag Feredjian; secretario general, señor Carabet Topalian; prosecretario, Dr. Horacio Hovagimian; secretario de actas, señor Haik Levonian; tesorero, señor Aram Guzelian; protesorero, señor Mgredich Nazaretian; intendente, señor Juan Nadjarian; vocales: señores Vasken Tutundjian, Vahac Israelián y Agop Missirlian.

Miembros suplentes, los señores Setrak Ohanian y Tarutiun Manuguian.

Revisores de cuentas, los señores Carlos J. Berberian, contador público nacional, y Jorge Taghtachian.

El señor Vasken Tutundjian ha sido designado presidente del Departamento de Educación Física; el señor Vahac Israelián, presidente del Depar-

tamento Cultural y Social y el señor Agop Missirlian, presidente del Departamento de Prensa y Propaganda.

Los presidentes de estos Departamento, actualmente, están trabajando en la tarea de constituir las subcomisiones respectivas.

EN BARRACAS ¡TODO CONTRA LA LLUVIA!



Sport
Sterling Club

MONTES DE OCA 985 T. E. 21-1123

CREDITOS en 5 meses

S I M P A T I C O A C T O

Organizado por la Comisión de Padres de los Boys Scout, se realizó el día sábado 15 de diciembre en nuestro campo de deportes, un acto, que reunió a todos los familiares, cuyos niños están en las filas del scoutismo de la U.G.A.

En efecto, el acto que consistió en una reunión consultiva, se inició a las 18 horas. Se sirvió a los concurrentes un refrigerio y posteriormente hizo uso de la palabra el jefe de los Boys Scout, señor Garbis Der Mesropian. El orador se refirió sobre la importancia del scoutismo en nuestra colectividad, siendo escuchado con atención por los concurrentes.

hacer resaltar el interés despertado por los campamentos para esta nueva labor de la U.G.A. Armenia en bien de las niñez armenia.

A.R.R. @



ESTAMP-COLOR

S. R. L.

Capital \$ 350.000 m[n.

TINTORERIA INDUSTRIAL Y ESTAMPERIA

Blanqueo - Teñido - Calandro - Apresto

Gral. Lavalle 2836 - 68

T. E. 740 - 2579

Juan B. Justo (F.C.N.G.B.M.)

"ANTEX ARGENTINA"**EDUARDO ATAMIAN****POPLINES**

Larra 667 - T. E. 48-5689

Doctor
ANTRANIK EURNEKIAN
 Médico
 Especialista en Nerviosas
 Actualmente en los EE. UU.

ARENALES 2189 T. E. 84-6746

**FABRICA DE TEJIDOS
DE ALGODON****TEXTIL****MURAD**
de Miron Leonian**VICTORIA 701**
Hurlingham F.C.N.G.S.M.**FOTO****A F O L O****ESTUDIO**

CORDOBA 4671 T. E. 54-8147

ESTUDIO NERSSESSIAN**ECONOMICO - CONTABLE - IMPOSITIVO
ASUNTOS JURIDICOS**Florida 303
Gral. Gral. Güemes P: 3, of. 343-4


Tel. 30-6877

Rox junior *

* Baby

*La cámara
super
económica*

Que permite tomar
16 fotos $4\frac{1}{2} \times 6$, con
un rollo común 6-20



AL PRECIO DE UNA SIMPLE
CAMARA DE CAJON !

GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos
Bvd. MITRE 1906 - T. E. 48 - 9011 — BUENOS AIRES

ALBERT TRITSMANS, Director - Gerente General

ADHESION

DANUBIO S.A.

Peleteria "Armenia"

SANTA FE 1560

T. E. 44 - 0275

TEX-TRICO

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

FABRICANTES DE TEJIDOS

ENGOMADORA DE HILADO

Adminis. y Ventas
LARREA 557

T. E. 48 Pasco 8743
Buenos Aires



EL CISNE

S.R.J.

Buenos Aires

Córdoba

«NAVASART»
REVISTA MENSUAL
ORGANO DE LA
U. G. ARMENIA DE C. FISICA
GALERIA GRAL. GUEMES
FLORIDA 165 Piso 6º

SUSCRIPCION

Ejemplar suelto	3.— Pesos
Anual	32.— Pesos
Exterior	3.— Dolares

ANO 4 - N° 43

DICIEMBRE DE 1956

BUENOS AIRES

ALFOMBRAS

SPARTA ATLANTIDA S. A.

INDUSTRIAL Y COMERCIAL



Digitized by Google